

# ՄԱՐԴՈՒՆ ԾԱԳՈՒՄԸ

Թարգմ. Լ. Մ.

Բովանդակութիւն . —

Լամառք եւ Տարվին . — Մարդկային բնաւորումին պատմութիւնը եւ անոր տուիմները . — Գոյացուքեան պահպանումի տիեզերական օրենքը . — Աստուծոյ, ազատ կամքի եւ հոգիի անմահութեան երեք բնազանցական վարդապետութիւնները . — Բաղդատական հոգեբանութիւնը եւ հոգիի հարցը . — Մարդուն եւ կապիկին մեջ զնուող միջնորդը՝ կապկամարդը . — Եւկրաբանական շշանեներու տելողութիւնը . — Ընդհ. եղրակացութիւն :

572  
Z-48

72  
— 48

ԿՐՆԵՍԹ. ՀԵՐԵԼ.

15 NOV 2011

# ՄԱՐԴՈՒՆ ԾԱԳՈՒՄԸ

Թարգմ. Լեհին Մօջեսն

Ա. ՊՈԼԻՍ

1910

11.06.2013

18069

Տպարան ՍՊ.ԿԱՍ.Գ.ՃԵՍ.Խ. — Պատոք Ալի ճամսելի 38, Կ. Թուլիս

Մարդկութեան համար գոյուրիսն ու նեղող զերազոյն հացը՝ որ միևնուն խարխիլը եւ ամենամեծաբրանգանը ըլլարի, և նաև մարդուն բնուրեան մեջ դրաւած տեղին եւ իրենու հետ իր ունեցած յաւաբերութիւններուն բնորոշումը, — Ո՞ւրիշ մեկնած ենի, բնուրեան մեր վրայ եւ մեր անոր վրայ ունեցած կարողութեան սահմանները որո՞նի են, ի՞նչ է մեր նպաստը եւ ձակասազիրը. . . Անաւայիլ հարցեր որ անդադար իրեկի իրենց կը մերկայնան այն ամեն մարդոց որ մատուր կարողութեամբ մը կը ծնին, եւ որ անոնց կ'ընծայեն այնպիսի շահագրգուրիւն մը զարդարեն կը պահպանեն :

Թ-ՌՄԱՍ ՀՀՔԱԼ.Ի



13549-7

անկասկած, բայց ամրողութիւնը պիտի մնայ իրքեւ ընդհանուր կենսաբանութեան ամենահաստատուն խարիսխուներէն մէկը:

Բնաշրջական վարդապեսութեան հիմնաղիբները բաւական յարձակումներու ենթարկուած են, և հիմա ալ առկաւին՝ շատ մը նոյն խոկ զարգացած միջավայրերու մէջ ընաշրջական անուանուիլը գէշ կը հսկէ: Կերպարանափոխութիւնը՝ (transformisme) ցուցնելով տեսակներու (espèce) չվթայաւորումը՝ նշանակած է մարդուն խակական տեղը բնութեան մէջ: Մարդուն գերազանցութիւնը՝ մնայած ամերող տիեզերքն վրայ, որ մի միայն իր գործածութիւն համար սակածուած է հաւատաքի հանգանակ մըն էր, որուն մարդ չէր կրնար դպչի առանց կղերին, և նոյն խոկ երկար ժառանգականութեամբ մը կոկուած ժաղովրդային զանգուածին յարձակումներուն ենթարկուելէ: Բնաշրջական տեսութեան ձշմարտութեան ապացոյցները այժմ այնքան բազմաթիւ և համոզի են որ կարեի չէ անոնց վրայ կամկածիլ: Պէտք է վճռականապէս թողուկ մարդակեղբոն (anthropocentrique) տեսակէտը, որ մնացորդն է Միջին Դարու բարբարոս հաւատալիքներուն: Մարդը սուեզծագործութեան թագաւորը չէ, և ոչ ալ «Սատուծոյ պատկերով սուեզծուած»: Որով ոչ մէկ իրաւունք ունի միւս կինդանիներուն վրայ, բայց անոնցմէ որ իրենց ուժով ձեռք կը բերեն: Երբ մարդ մտածէ այն ամէն անողթութիւններուն վրայ որոնց կ'երթարկուին ամէն օր մէր սոտրին եղբայրները՝ մարդկային ինքնակոչ գերազանցութեան մը անունով, մարդ կը բաղձայ տեսնել իրականութեան հանդէպ շատ աւելի ճշտ ծանօթութեան մը թափանցումն՝ ժողովուրդներին կողմէ:

«Սատրին եղբայրներ» բաի, բայց այս կերպ բացարութիւնը զաղափարիս կը հակասէ: Իրաւամբ, չկան

## Յ. Ա. Ռ. Ա. Զ. Ա. Բ. Ա. Ն.

կրնէսթ Հեքէիլ զիրքը կրնայ առանց յառաջարանի ալ անցնիլ, բայց, դարձեալ բոլորպին անօգուտ ալ չէ մեծ բնապաշտին նոր աշխատութեան ողիին և արժէքին մասին քանի մը բատեր բակը, երբ զայն հասարակութեան կը ներկայացնենք: Այս աշխատութիւնը մեծ կարևորութիւն ունի անոր համար որ՝ հնա հաշուուի կ'առնուին կենսաբանութեան նորագոյն գիւտերը և ազդեցութիւնները որ կը գործեն մարդու ծագման տեսութեան վրայ:

Յաձախ ըստուած է թէ ընական ձշմարտութիւնները կարեի չէ ապացուցանել մաթեմաթիքական ձշմարտութիւններու համան, բայց, երբ մարդ կը տեսնէ տմինչն յանդուգն վարկածին խոկ զիւտութեան նպաստելը և այս միենոյն յառաջդիմութիւններէն իրենց հաստատումը ստանալը, այն ատեն այս վարկածները բացարձակ ստուգութեան մը աստիճանուր չեն ունենար: Կարեի է մինչեւ իմակուան կեանքի ընաշրջումն ամրողական սպատկերը գծի, և ահա ինչ որ այնքան ձեռնհասօրէն ըրած է Հեքէլ իր զանազան երկերան մէջ: Անոր մեծ արժանիքը կը կայանայ այս ճամբան առաջին անգամ վարձերան մէջ՝ օգտուելով միենոյն տաւն սաղմնաբանութեան, բաղդատական անդամագնութեան և հնէաբանութեան սուիքներէն: Ան կրցաւ զծել ամբողջ կենդանի էտիներուն ազգաբանական լնդհանուր պատկերը: Ապազայ գիւտերը ասոր մանրամասնութիւնները պիտի սրբագրեն

ոչ բարձրագոյն կենդանիներ և ոչ ալ ստորին. իւրաքանչիւր կենդանական կամ բուսական տեսակ (espèce) կեանքի մասնաւոր պայմաններուն յարմարած է, որով ուրիշներէն շատ աւելի կատարեալ է իր ունեցած պայմաններուն մէջ: Մտաւոր զարդացումի ընդլայնումը այս բնդհանուր երեսյթին մասնաւոր մէկ պարագան է միայն. մարդը յարմարած է ուղեղացին կեանքի, ինչպէս ուրիշ կենդանիներ կերպարանափխուած են վաղքի, թուշքի, լողալու երն-ի համար: Մարդ չի կրնար նոյն խակ բաել թէ ինք արդի կաթնասուններուն մէջ իր ամբողջ մասով ամենէն աւելի բնաշրջուած է, որովհետեւ իր կազմութեան զանազան ձեւերը, մանաւանդ իր անդամներունը՝ զինք կը կազին ուղղակի ամենանախնական սոլուններուն և գորազզիներուն հետ: Վերջապէս, անկարեցի է խօսիլ գերազանցութեան կամ ստորնութեան մասն՝ երբ մարդ բարձրատէ բնաշրջումի խիստ տարբեր և զատ առափանի մէջ հասած էակներու խումբերը. օրինակ, նախակենդանիները, օրգակաւորները և յօդուածակիրները, կամ ըջիջաւոր և նաօթաւոր յայտասեռները, մերկաւերները:

Եթէ տարրեր տեսակէտէ մը դիտենք, պիտի տեսնենք որ պէտք չի հաւատ թէ բնաշրջականութիւնը և տիեզերքի մօնիստական (միապաշտական) հայեցքը բարոյականի քանդիչներ են: Բնդհակառակը կը խորհիմ թէ բարձրացներով «մարդկային արժանիք»ը, այսինքն մեծամութիւնը, միենոյն ատեն փոյթ չտանելով ուսուցանելու համար գիտութիւնը հանդէպ մնացեալ գործարանաւոր աշխարհին, քրիստոնէութիւնը ծանր սխալ մը գործած է: Մարդուն բնածին անդիթութիւնը՝ կենդանիներուն վրայ գործադրուելէ վերջ, մեծ համեմատութիւններ կը ստանայ մարդոց մէջ, իրենց պայքարի ընթացքին: Միւս կողմէն, մարդկային արժանիքի սխալ

սկզբունքը հետեանք ունեցած է որոշ ցեղերու գերազանցութեան ոին հաւատաքը ուրիշներուն վրայ և հալածանքի օրինաւոր համարումը՝ առաջիններու կողմէն: Այս հաւատաքին անունով է որ, քաղաքակիրթ կաչուած ժողովուրդները կ'աւարառեն ու կը ջարդեն իրենցմէ նուազ զարդացած ժողովուրդները, և թէ եւրոպայի ու թէ գաղթավայրերուն մէջ, ամէն զարաշքանի, տեղի ունեցած են բոնի հաւատափխութիւններ՝ խիստ հաւածանքներուն հետ մէկտեղ:

Հականրէականութիւնը՝ քաղաքակիրթ երկրին այս անարդ կիրքը զարձեալ մէկ հետեանքն է մարդկային ցեղերուն անհաւասարութեան այս հաւատաքին: Բնաշրջական բարոյականը, ինչպէս ապագայ մարդկութեան բարոյականը, խոյս պիտի տայ բնականաբար այս վասնդներէն: Անիկա չպիտի գովիտէ մարդը իր արժանիքի կեղծ զգացումով մը, այլ անոր պիտի ցուցնէ թէ մեծամասութեան միակ առարկան ո՛չ ցեղն է, ո՛չ զինուորական փառքը, ո՛չ հարսաւթիւնը, այլ միմիայն բնութեան ամենակատարեալ ճանաչողութիւնը: Միայն գիտութեամբ է որ մարդ կընայ (Աստուծոյ նման) ըլլալ:

Մարդ կը շուարի, երբ տեսնէ թէ մարդուն էութեան գերազանցումի գաղափարը ինչ աստիճան արգելք աղած է և կ'ըլլայ ճանաչողութեան զարդացումին: Ամբողջ Միջին Դարու միջոցին, մինչև ժամանակակից շըրջանի արշալոյսը, միայն մարդը արժանի կը գատուէր ուսումնասիրութեան, խակ միւս բոլոր կենդանիները միայն «անբան»ներ (brute) կը համարուէին: Աւելի քան տասնեանինդ գար ամբողջովին կորսուած է փուձ վլձերով, որոնց համար մարդկային հոգին և իր կարողութիւնները ընդարձակ նիւթ կը հայթայթէին, խակ մարմինը «ցնցոտի»ի մը տեղ դրուած էր: Այս հայեցակեալը, երկար ժառանգականութեամբ մը փոխանցուե-

Իով ժողովուրդին՝ կը տիրէ տակաւին նոյն խակ աւելի դարձացած դասակարգերու միջև։ Բառերով աճպարարել դիսցու սովորնի հոգեբան մը, վարպետ զրադէտ մը, բանաստեղծ մը կամ արուեստագէտ մը միշտ լաւ համարուած են քան զիտութեան մարդը։ Տակաւին ամբողջ հասարակութիւնը բնական պատմութեան անձանօթէ, ան չի հասկնար այն չափազանց ուրախութիւնը որ այս գիտութիւնը կը հայթայիթէ, և չի զիտեր նաև այն թաքուն հրաշալիքները զոր քիչ մը համեմութեամբ կարելի է գտնել կենդանիներու և բայսերու սովորութեան ու կազմութեան մէջ։ Այն առեն միայն սիրահ հետաքրքրուի կենսաբանութեան ուսումնասիրութիւններով, երբ չիշտ գաղափար ունենայ բնութեան մէջ մարդուն զրաւած խակական տեղին վրայ։

Ի՞նչ պատկեր կաց աւելի հսկայական քան կենդանական նիւթին յաջորդական յարմարումներուն (adaptation), կերպարանափոխութիւններուն և գործարանաւոր տեսակներան շղթայաւորութեան պատկերը։ Ասիկա աւելի բանաստեղծական տեսարան մը չէ քան հին տիեզերածնութեան տղայական առասպեկները։ Ես արդէն ջանացած եմ արտայացնել այս գաղափարները<sup>(\*)</sup>, և ցուցնել գործարանաւոր տիեզերքի էռութեան միութիւնը և իր փոփոխութիւնները դարերու ընթացքին։ Երբ մարդ այս ընդարձակ ամբողջութիւնը ուսումնասիրէ, անկարելի է մխանել որ նպատակագրութիւն (finalité) մը — անգործարանաւոր աշխարհի բոլորովին անձանօթ —, առաջնորդած է կենդանի բնութեան յաջորդական և խիստ տարբերող յարմարումները (adaptation)։ Բնաշրջականութիւնը դէսի անաստուածութիւն չ'առաջնորդեր, ինչպէս

կը փափաքին հաւտաղ կրօնի էռութեան անդխտակները, ինչ որ դիմաւոր պատճառը եղած է այս վարդագետութեան նուազ յաջողութեանը։ Ան՝ նոյն խակ համաձայն է անձ հական ասսուծոյ մը գոյութեան, բայց՝ աւելի կը ձգտի ընդունիլ տիեզերքի միապաշտական (moniste) տեսութիւնը, և մենք կը կարծենք թէ այս մասցացումը՝ այնքան լաւ արտայացուած Հէքէլի կողմէ իր Մոնիսմ զրքին մէջ՝ բարոյական արժէքով հաւասար է մարդանման ասսուծոյ մը մոռայդացումին (conception)։

ՏՐ. Լ. ԼԱԼՈՅԻՆ.

(\*) L. Laloy.— L'évolution de la vie. Paris, Schleicher.

## ՍՈՒՏԻՔ

Քանի մը տարի առաջ, Կենդանաբանութեան միշտագային 4-րդ. Ժողովին մանակցութիւն մը ունենալու համար հրաւիրուած էի, որ Թէմպրիճի մէջ կը զումարուէր: Զանազան կողմիք փափաք յաբանուեցաւ որ այս նպատակով լնորեմ արդի ամրող կենդանաբանութեան հրաշալի թոխչքներուն մէջ տիրող մեծ հարցերէն մէկը, որ հաւասարապէս սկրա յարաբերութեան մէջ ըլլաց ուրիշ գիտութիւններու հետ: Այս խնդիրներուն մէջ ոչ մէկը կը ներկայացնէ այնքան բնդ հանուը շահագրգուութիւն մը և փիլիտիպական այնքան բարձր տարողութիւն մը քան մարդուն ծագումը. ասիկա՝ ինչպէս Հըքովի կըսէ՝ «Գերագոյն Հարց»ն է:

Այս գաղափարին թափանցելով կը համոզուինք թէ մի միայն գիտական կինդանաբանութիւնն է—իր լնդարձակ իմաստին մէջ— որ կոչուած է այս գիտաւոր հարցին վերջնական լուծումը տարու: Ուրեմն, այս խորհրդածութիւններէն վերջ, որտեղի, առիթէն օգտուելով՝ քննազատական զննութեան մը ենթարկել մեր մարդու ծագման մասին ունեցած ձանաչողութեան արդի վիճակը: Այսաստեթիւն՝ որ Թէմպրիճի մէջ խիստ բազմաթիւ ունկնդիրներու առջև կարդացուեցաւ, մեծ յաջողութիւն մը ունեցաւ: Ուեւ, մէկը՝ հակառակախօսութեամբ մը—որուն աեղի կընար տրուի—ընդմիջեց: Միակ հակարծիքը որ արտայայտուեցաւ՝ գործարանաւոր կիանքի երեսումն խիմք անցած միջնաւոր տարիներու փարկածական թիւն էր (տես Դիտ. 10): Ասոր փոխարէն, գոհունակութիւնը ունեցաց տեսնելով շատ մը երեկոյ

կենդանաբաններ, անդամագնողներ և հնէաբաններ որոնք իրենց գիտակից հաւանութիւնը կը յայտնէին աշխատութեանս: Ուրեմն, կընաք բնդունիլ թէ այս արտայայտութիւնը միայն իմ անձնական համոզումո չէ որ կը ներկայացնէ, այլ բարձրաթիւ բնապաշտներու—ժողովն մասնակցելու համար եկած, կամ առնուազն անոր մեծամասնութեան—եթէ արդէն ամբողջութիւն ըսկէ չէ աս:

Քառասուն տարի (այժմ 51) անցած է այն ատենէն ի վեր երբ Զարդ-Տարվին իր ամսկորչնչիլի ակտութեան վրայ եղող առաջին ուսումնակրտութիւնները կը հրատարակէր: Տարվինականութեան քառասուն տարի. ի՞նչ հակայ յառաջդիմութիւն բնութեան վրայ մեր ունեցած ձանաչողութեան մէջ, և ի՞նչ փոփոխութիւն մեր ամենակարեւոր մտածումներուն մէջ, ոչ միայն կինսաբանութեան, այն նաև մարդաբանութեան և ամէն անոնց մէջ որ «մորի գիտութիւն» կը կոչուին: Որտեղիսև, մարդու ծագումին ձչզիրտ ձանաչումին հետ՝ գտած ենք նաև հաստատուն խարիսխ մը բնախօսութեան համար և բնական հոգեբանութեան և մօնիստական (միապաշտական) փիլիտիպայութեան անխախտ հիմք: Հասկնալու համար գիտական այս մեծ յառաջդիմութիւն զարմանալի: ուժը, պէտք է գէտի ետ ակնարկ մը ձգել, վերջին քառուսուն տարիներու զանազան փուլերուն վրայ. առաջին տասնամետակին մէջ զրեթէ լնդհանուը դիմադրութիւն մը կար այն նոր վարդապետութեան գէմ որ որոշած ըլլալ կը թուէր յեղացրչելու ամբողջ տիրող ըմբանումները. Երկրորդին մէջ՝ բուռն վիճաբանութիւններ և տարատամ արդիւնքներ, երրորդին մէջ Տարվինականութեան յառաջդիմական յաղթանակը կինսաբանութեան ամէն ձիւղերուն վրայ. վերջապէս չորրորդին մէջ՝ այս վարդապետութեան ձանաչումը, բոլոր երեկի բնապաշտ-

Ներուն (naturaliste) կողմէ : Հիմա , կը մասնք հաստատել թէ տարսվնականութիւնը և բնաշրաջկան տեսութիւնը՝ որ հաստատուած է , գոյացութեան կամ նիւթի և ուժի պահպանութեան օրէնքին (la loi de la substance ou loi de la conservation de la matière et de l'énergie) և բջիջային տեսութեան (La théorie cellulaire) հետ ամենափայլուն արդիւնքներէն մէկն է այս վերջացող դարուն :

### ԷՐՆԵՍԹ ՀԵՌԵԼ

## ՄԱՐԴՈՒՆ ԾԱԳՈՒՄԸ

Պ Ա. § Մ Ա. Կ Ա. Ե

Ճշմարիտ հպարատութեամբ մըն է որ կը գիտեմք քաղաքակրթութեան և գիտութիւններու—մանաւանդ բնական պատմութեան—չնորհիւ XIX դարու վերջերը իրականացած անբազգատեակի յառաջդիմութիւնները . այս հանգամանքը կը բացատրուի այն բազմաթիւ գրուածքներէն որ մեր դարուն «մեծ» կամ «բնական գիտութիւններու ժամանակաշրջան» տիտղոսը կուտան : Իւրաքանչյուր մանաւոր գիտութիւն՝ որ բնութեան ճանաչողութեամբը և պատմութեամբը կը զբաղի՝ յաւակնութիւնն ունի առաջն կարգը զբաւելու և ուրիշներէն չատ առելի յառաջդիմութիւն ըրած ըլլալու : Բայց փիլիսոփան որ անկողմնակալօրէն կը դիմէ այս ամբողջ և անսահման իշխանութիւնը , անկանկած առաջն տեղը պիտի առյ կենդանաբանութեան , որովհետեւ անիկա է որ ստեղծած է կերպարանափոխութիւնը (transformatione) կամ ծագումի զրաւթիւնը . էակներու զարգացումի պատմութեան այս զօրաւոր ձիւզր՝ 1809-ին Փան-Լամարքով ծնած և յիսուն տարի յետոյ իր ամբողջական ընդարձակումին հասած է Զարդգ-Տարզինով :

Հոս անգը չէ անգամ մըն ալ ի յայտ բերելու ծա-

գումարի (descendance) տեսութեան անգնահատելի արժեքը և հիմնական նշանակութիւնը, որովհետեւ ամրագլ կենսաբանութիւնը (biologie) այսօր անոնք կը թափանցէ իրերուն խորը։ Անկարելի է վիճարանիլ և լուծել որեւէ խնդիր մը կենդանաբանութեամբ, բուսաբանութեամբ, անդամագնութեամբ կամ բնախօսութեամբ, առանց ամէնէն առաջ զետեղելու առարկային ծագումին և իր «եղելութեան» (devenir) խնդիրը։ Ո՞չ մէկը զրեթէ զբաղած էր այս նախակարգ հարցով, մինչեւ եօթանաւուն տարի առաջ, երբ Զարդ-Տարլին՝ կենսաբանութեան այս մեծ բարենորոգիչը, հայ՝ Քէմպրիձի մէջ կը սկսէր իր ակադեմական ուսումնասիրութիւնները իրեն ասասուածաբան։ 1828-ի միշտակելի տարիին մէջ էր որ, Գերմանիոյ մէջ Քարլ-Երնեսթ-Ֆոն-Պաէր իր «Կինդամնիներու զարգացման պատմութիւնը» գտասկան գիրքը կը հրատարակէր, որ առաջին բարձր փորձը կը կազմէ բացատրելու համար կենդանիներու մարմինին կազմութիւնը «զննութիւնով և խորհրդածութեամբ», և արտացայտելու համար «աճումի ճամբառն մէջ գտնուող անհատին պատմութիւնը՝ ամէն տեսակէտէ», տարրական ծիլին սկսեալ մինչեւ կատարեալ հասունութիւն։ Տարլին, այն առեն, այս դէպքին մասին բան մը չը գիտեր, և չէր կը նար նախատեսել թէ այս սաղմնաբանական (embryologique) կամ էակածնական (ontogénique) զարգացումի պատմութիւնը, քառասուն տարի ետքը, գլւաւոր հիմքը պիտի ըլլար իր կեանքի գործին։ ծագումի զարգացմանութեան ամենէն հաստատուն հիմք տուղծուեցաւ Լամարքի կողմէն՝ Տարլինի ճնունդի առենները, և եռանդով ընդունուեցաւ Տարլինի մեծ հօր՝ Երազմ-Տարլինէն։

XIX դարու բարձր բնապաշտներուն մէջէն, Զարդ-Տարլին աներկբայիլիօրէն ամենէն մեծ յաջողու-

թիւնը ունեցած է եւ ամենէն խոր ազդեցութիւնը թողած է։ շատ իրաւամբ պիտի կրնանք վերջին քառասուն տարին «Տարլինի դար»ը անուանել։ Եթէ այս յաջողութեան պատճառները վհառենք, առանց օրինակի պէտք է յիշէնք թէ—ինչպէս շատ անդամ կրկնած եմ—Տարլին եռապատիկ արժանիք ունեցած է 1.— Ամբողջապէս վերանորոգել ծագումի տեսութիւնը, լամարքիզմը եւ անոր իրեւ հիմ տալ կենսաբանութեանէն ստացուած նոր և բազմաթիւ ծանօթութիւններ։ 2.— Ընտրութեան (sélection) արդի տեսութիւնը—բուն խիլ ասրլինականութիւն, հաստատել, 3.— Մարդաճնութիւնը (anthropologie) հաստատել, ծագումի վարդապետութեան այս խիստ ծանր եղբակացութիւնը սրով բարեշրջումը (évolution) միւս ամէն խնդիրները կարեւորութիւն կը ստանան։


Տարլինական վարդապետութեան երրորդ մասն է միայն մարդուն ծագումը, զոր կ'ուզեմ համառօտ կերպով քննել հոս։ վերլուծական քննութեան մը պիտի ենթարկեմ անոր ստուգութեան ասինանիր, որուն հասած է այսօր մեր ծանօթութիւնը մարդու ծագումի և իր ազգաբանութեան (généologie) զննապան հանդրաւաներուն (étape) մասին։ Եթէ ըստմ թէ ասիկա գիտական բոլոր խնդիրներէն ամենէն աշքառուն է, մէկը ինծի չպիտի հակառակը պնդէ, վասն զի միւս բոլոր խնդիրները որ մարդկացին միտքը կը նայ ուսումնասիրել՝ կախում ունին՝ վերջին սահմանին մէջ՝ գիտակցութեան հոգեբանական տեսութեանը, որ իր կարգին կը զետեղուի մարդուն ծագումին, զարգացումին և իր հոգեկան գործունէութեան կենդանի հարցին վրայ։ Ուրեմն, շատ իրաւամբ է որ այս դարուն ամենէն մեծ անդիմացի կենդանաբանը՝ թուման-Հըքսի՛ կրցած է ըսել այս հարցին համար թէ «այս մարդկութեան հարցը» և «այն խնդիրը՝ որ ամ-

բողջին կմնէ եւ խորապէս կը հետաքրքրէ ամենէն աւելի»: Անիկա է որ 1863-ին գրած է իր երեք վարդապետական գրութիւնները, որնց մէջ առաջին անգամ խորոշնկ զնութեան մը կ'ենթարկուեր բնութեան մէջ մարդուն զբաւած տեղին հարցը՝ Տարվինի տեսութեան լոյսովը: Առաջինը՝ մարդակերպ(anthropoïde) կապիկներու բնական պատմութեան ուսումնասիրութիւն մըն է, եկրորդը՝ մարդուն և իրմէ անմիջապէս վար եղող կինդանիններուն հետ իր ունեցած նմանութիւնները՝ նույիրապետութեան (hiérarchie) մէջ, երրորդը՝ իրան առարկայ ունի մարդկացին բրածներու մնացորդները: Տարվինը, ինքն անգամ, 1869-ին իր տեսակիներու ծագումի գլխաւոր գործին մէջ մակածօրին միայն ուսումնասիրած է այս հարցը, եւ ասիկա կամաւ ըրած էր, և գոհացած էր նշանակելով միայն այս տեսութիւնը որ կրնաց լուսաւորել մարդուն ծագումի իննդիրը և անոր զարդացումը: Աւելի ուշ, 1871-ին, իր մարդուն ծագումի և սեռացին բնարութեան նշանաւոր զործին մէջ շատ յաջող կերպով խորոշնկցուցած է ինսիրը՝ թէ՛ ձեւարանական (morphologique) ու պատմական կողմերէն, և թէ՛ բնափոսական ու հոգեբանական օժանդակներու եւ պարագաներու մէջ:

Ես-ինքս, 1866-էն ի վիր, իմ «Բնդհանուր Զեւաբանութիւն»իս մէջ ուսումնասիրած իմ «զործարանաւորութիւններուն մարդակերպական (anthropologique) նշանակութիւն»ը, մանաւանդ սա կէտին վրայ սնդած ևմ թէ հիմնական կինսաւճնական (biogénétique) օրէնքը իր ամրող արմէքը կը պահէ մարդուն համար: Մարդուն ինչպէս միւս ամբողջ զործարանաւորութիւններուն քով, զորութիւն ունին աւելի ներքին, պարագանական յարաբերութիւններ հիմնուած ժառանգականութեան վրայ, էածութեան (ontogénie) և ցեղաբանութեան (phylogénie) անհատին և անոր հին շարքերուն ծրումի պատմութեան

մէջ: Այն ատեն, ողնայարաւորներու շարքին մէջ տառը գլխաւոր փուլեր (phase) որոշած էի, բայց մանաւանդ աւելի կարեւորութիւն տուած էի մարդաճնութեան (anthropogénie) և կերպարանափոխութեան (transformationisme) տրամաբանական առնչութեան: Իթէ այս վերջնը ձշմարփս է, պէտք է որ իր ամրող հետեւանքներով պատշաճեցուցուած ըլլայ ամսնց: Այն հաստատութիւնը թէ մարդը սերած է ստորին ողնայարաւորներէն, և յետոյ, բայն կապիկներէն, մամնաւոր արտածական (déductive) առաջարի մըն է, որմէ կը հետեւի բացարձակ անհրաժեշտութեամբ մը լնդհանուր մակածական (inductive) օրէնքը, կազմելով ծագումին տեսութիւնը»: Այս գաղափարը և իր հետեւանքները ընդլայնած եմ իմ «Ստեղծագործութեան» (Histoire de la création) զանազան տպագրութիւններուն և նաև «Մարդաճնութեան» (Anthropogénie) մէջ և զսնոնք գիտականորէն հիմնած եմ «Դրութեանական ցեղաբանութեան» (Zoologie anthropologique) նույնականութեան մէջ:

Տարվինի տեսութեան վրայ եղող առաջին հրատարակութեանէն իվեր քառասուն տարի անցած է, որութիւնացքին տեղի ունեցող վիճաբանութիւնները որքան մարդաճնութեան (anthropogénie) — իր մասնաւոր հետեւութեան — նկատմամբ էին, նոյնքան նաև իր լնդհանուր նշանակութեան: այսօր, ամէնը համաձայն են ձանձնալու համար թէ առաջնը անբաժան է վերջնէն, և իրապէս այս անվիճելի սեռնութեամբ է որ կը բացարուի այն խիստ արգելքը որոն հանդիսած է կերպարանափոխութիւնը (transformationisme) — իր ամրող ջութեանը մէջ — օրթօսոքս և միամիք բրուր դպրոցներուն մէջ որոնք չեն կրցած աղատիլ հին մարդակեղրոն աւելորապարագանութիւններէն: Պայքարի սաստկութեան մէջ նիստ դառնազմ զնքեր ձեռք



անցուցած էին անոնք, բայց մենք այն առարկութիւններով պիտի զբաղինք հոս որոնք կենսաբանական ու փորձառական հիմ մը կը պահանջեն, և ետ պիտի քաշութինք այն տեսակ բաներու վրայ վիճել՝ որոնք միոթիք և բնագանցական (métaphysique) տեսութիւններու ու քննութիւններու վրայ դրուած են՝ առաջարկուած ըլլալով միանգանման կենսաբանութեամբ հաստատուած փորձառական իրողութիւններու մասին տգետ մարդոցմէ: Ուրեմն մեր ջանքերուն էական մասը պիտի կազմէ փաստաթղթերու (document) այն երեք կարգերուն վերլուական քննութիւնը, որ ցեղարանական (phylogénique) բոլոր ուսումնասիրութիւններուն խարխիր պիտի կազմն, այսինքն նէարանութիւնը (paleontologie), բաղդասական անդամագնութիւնը և էակածութիւնը: Մարդածութեան այս երեք օժանդակ գիտութիւններուն չորսիւ տառը տարրուան մէջ կատարուած նշանակելի յառաջդիմութիւններուն վրայ ակնարկ մը պիտի ձգենք, և յառաջ քննականորին պիտի ուսումնասիրենք, անոր չնորհիւ, մարդու ծագումի մասին, մեր գիտակցութեանը հասած գրական ստուգութեան աստիճանը:

## ԲՈՂԴԱՏԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԳՆՈՒԹԵԱՆ ԱՐԴԻՒԽԵՔՆԵՐԻ

Պէտք է որ նախ քննենք այն տեղը զոր ներկայ կենդանաբանութիւնը՝ բաղդասական անդամագնութեան կրթնած՝ կուտայ մարդուն բնական գրութեան մէջ: Այս գրութեան նպատակն է վարիածական ազգա-

անական ծառը (arbre généalogique) և անհաւասար արժէքներու զանազան խումբերու ճանաչողութիւնը, զորս կը ասրորոշենք դասեր (classe), լէզէոններ (légion), կարգեր (ordre), բնամիքներ, սեռեր և տեսակներ (espèce) անուններով, որոնք այս ազգարանական ծառին միայն ձիւղերն ու շառաւիղներն են: Մարդուն համար, իր կանոնաւոր գրութիւնը երկար ատենէ իվեր հաստատուած է անկասկածօրէն իր ամբողջ կազմութեան ուսումնասիրութեամբը: Մեր դարի սկիզբէն, Մէծն Լամառքը ողնայարաւորներ անունին տակ միացած է Լիննէի կենդանիներու դասերուն ամհնէն տեսլի բարձրացածները, միհնոյն ատեն մարդուն տեղը որոշելով ասոնց գլուխը: Լիննէ, ինքն ալ, 1735-էն ի վեր, իր systema naturae ին մէջ մարդը դասած է կաթնասուններու գագաթը, կապիկները և լիմուրիէնները (limurien) միացուցած է anthropomorpha (մարդածե) կամ մարդու նմաններու կարգին մէջ, առելի վերջը, զանոնք անուսանեց «Բարձրագոյն կենդանիներ» կամ primateներ, այսինքն «սոսեզագագործումի թագաւորաններ»:

Կաթնասունները ուրիշ ողնայարաւորներէն բաժնող կամ զասող վիպիքական յատկանիշները մարդն ալ ունի, ուրեմն ասոր համար է որ մերժած չն անոր այս զասակարգին պատկանիլը: Անոր փոխարէն, այսօր կաթնասուններու կարգերէն մէկին մէջ մարդուն գրաւած տեղին մասին զանազան կարծիքներ կան: Քիւլիէ կենդանական դասակարգութիւնը նորէն հիմներով բաղդասական անդամագնութեան վրայ (1817) հետեւցաւ Պլւմէնապամի օրինակին, և մարդուն համար երկենուածոներու (bimane) մանաւոր կարգ (ordre) մը ատեղծեց քառաձեռններու (qua-trumane) կարգին հակառկուով, որ կապիկները և լիմուրիէնները կը պարունակէ: Տեսնելու այս երեւը կէս դարս միջոցին կենսաբանաւ-

կան գործերու շատերէն ընդգրկուած է: Եւ ասիկա, 1863-էն վերջ միայն անպաշտպան մնաց՝ երբ Հըքալի ցուցուց այն անդամազննական սխալը թէ կապիկներն ալ իրապէս մարդուն պէս երկնեռնաւոր են. այս կիրարով primeatesներու կարգը, կինսէի իմաստով, վերահաստատուած կ'ըլլայ:

Վերջին երեսուն տարիներուն մէջ, չեղինակներուն մեծագոյն մասը, primeatesները հետեւալ երեք ենթակարգերուն կը բաժնէին.—

- 1.— Լիմուրիկները (prosimiae - նախակապիկ).
- 2.— Կապիկները (simiae).
- 3.— Մարդիկ (anthropi).

Ուրիշ կինդանաբաններ մարդուն կուտան կապիկներու կարգին մէջ եղող ընտանիքի մը արժէքը միայն. տեսակներով խիստ հարուստ այս խումբը, այսինքն բուն իսկ կապիկը (simiae կամ pitheca) երկու բնական բաժանումներ ունի, որոնք աշխարհագրականապէս բոլորավին զառուած և այսպէս իրարմէ անկախորէն զարգացած են երկրագունդներուն երկու սուանձնն կիսագունդերուն մէջ: Ամերիկան կամ արևմտեան կապիկները (Hesporopithecata) կը յատկանշուն իրենց լուղարն ուկրային խողովակին կարծութեամբ և քիչային միջնորմներու լայնութեամբ. ասոր համար է որ տափակ քիթով կապիկներ կը կոչուին (platyrhina), իսկ հնա երկրի կապիկներ՝ որ կը բնակին Ասիս և Ասիրիկէն մէջ (երբեմն Եւրոպայի մէջ ալ) լողական ուկրային երկարած խողովակ մը և քիչային նեղ միջնորմ մը ունին մարդուն պէս և այս արեկեան կապիկները (eopitheca) կը կոչուին նեղ քիթով կապիկներ (catarrhina): Որովհետեւ մարդը իր ամբողջ գործարանաւորութեան մէջ արեկեան կապիկներու յատկանիշները ունի և անոնցմէտ այնափ կը տարբերի որչափ այս վերջինները կը տարբե-

րէն արևմտեաններէն. ու կարգ մը կենդանաբաններ արեւեկեան կապիկներու խումբին մէջը դասած են մարդը:

Անկասկածեցի է որ catarrhiniօւնները այս ենթակարգը խիստ բնական բաժանում մըն է, որուն բազմաթիւ ներկայացուցիչները՝ ըլլան ապրող կամ անհետացած՝ ներքնօրէն միացած են ձեւաբանական (morphologique) յատկանիշներու չափով մը. ձշմարիտ է նաև թէ անհաւասար արժէքներու երկար չարք մը կը պարունակէ: Ամենասառորին պոչաւոր կապիկները, չնազուիխ կապիկները (cynopithecæ) և մանաւանդ բուն իսկ շնազորինները (babouin-papiomorpha) են. ասոնք մարդկապիկն կազմութեան մէկ ծաղրանկարն են, որոնք ձեւաբանական ցած աստիճանէն չեն բարձրանար և միացած են տափակաքիթերու (platyrhinen) և նախակապիկներուն: Ուրիշ կողմէ, մարդանմանները (anthropoïde) և մարդկերպը (anthropomorphe), որոնք անպոչ են, գործարանաւորական այնպիսի կատարելութեան մը կը բարձրանան ուրիշ մարդկապիկն կազմաւորութեան անցքը յայսնի կ'ըլլայ. ասոր համար է որ primeatesներու անդամազննութեան լաւագոյն ձանցորներէն մէկը՝ Բօպէրթ-Հարթման՝ մինչեւ իսկ առաջարկած է բաժնել ամբողջ կարգը երեք բնանիքի.

- 1.— Primarii (մարդերը և մարդանմանները).
- 2.— Simia, բուն իսկ կապիկները (catarrhines) և platyrhines).

3.— Prosimia, նախակապիկները (lémuriens).

Այս դասակարգութիւնը ձշուած կը նկատուի Սէլինքայսի հետաքրքրացարժ գիւտովը, որ 1890-ին յատարարած է թէ մարդուն պակենատախն (placenta) մասնաւոր կազմութիւնը միենոյն է նաև մարդանմաններու (anthropoïde) քով, բայց ոչ միւս կապիկներուն:

Ասով ճշտելու համար դասակարգութիւնը՝ նախքնառանք մը լնելու է, և պէտք է Հրբալիի 1863-ին բրած կարեռը յայտարարութիւնը վերակռչել, որ հիմքուած է primateներու կարգին բոլոր յատկանիներուն ամենամանրակրկիտ բաղդատական քննութեան վրայ: Իր հեղինակին համուէս յարդանքով մը կը յիշեմ այս նախադասութիւնը՝ Հրբալիի pithécomèteին (կապկաչափ) տարազը կամ օրենքը. «Որոշ գործարաններու դրութիւնը որ կը նկատուի և կապկային շարքերու մէջ գտնուող փափոխութիւններու բաղդատական ուսումնասիրութիւնը մեզ կ'առաջնորդէ հետեւեալ արդիւնքն, թէ մարդը Կօրիլլացին և Շիմբանդէին զատող անդամագննական տարբերութիւնները նուազ մեծ են քան անոնք, որոնք մարդանմանները ստորին կապիկներէն կը զանազանեն»: Ասկէ ամէն անկողմնակալ կինդանարանի համար կը հետեւի այն տրամաբանական անհրաժեշտութիւնը մարդուն տալու համար կապիկներու կարգին մէջ իր կանոնաւոր տեղը: Բայց այս յատկանիներուն գիտակից քննութիւնը և աւելի զօրաւոր ասպացուցումը մեզ կ'արածնեն աւելի տուած քայլ մը ևս առնել, և փոխանակ կապիկի (simiae) ընդհանուր բացարարութեան՝ անոր աւել գործածել արեւելիան կապիկի (catarrhinae) ամփոփ բացարարութիւնը: Հրբալիի օրէնքը հետեւեալ ձեւը կ'առնէ անլիէ ի վեր, «catarrhiniensներու խումբին ներքին բոլոր գործարաններուն բաղդատական անդամագննութիւնը միենցն արդիւնքն կ'առաջնորդէ մեզ, այսինքն մարդուն և մարդանման կապիկներու մէջ եղած ձեւաբանական տարբերութիւնները նուազ մեծ են քան անոնք որ կը գտնուին այս վերջններուն և catarrhiniensներու մէջ»:

Հիմա, կրնանք մարդուն ցեղաբանութեանը համար օգտակար դարձնել այս անհերքելի օրէնքը, որուն հիմք primatenերու անդամագննութիւնն մէջ է, որովհետեւ

այս կարգին մէջ միայն բնական դրութիւնը իրական ազգականութեան շատ լաւ բացարարութիւնն է, քան կինդանական և բուսազնի բոլոր համախմբութիւններուն մէջ: Որով հետեւեալ եղակացութեան կը հասնինք. —

1.— Primateները բնական միակոսուր (monophylétique) խումբ մը կը կազմին, լիմուրինները և կապիկները. ամէնքը, ինչպէս մարդը, կը սերին մէկ ընդհանուր ու վարկածական հին ձեւէ մը, որ նախարրիմ (archiprimas) կը կոչենք:

2.— Primateներու երկու կարգերէն լիմուրինները (prosimiae-նախակապիկ) ամէնէն հինը և սոսորիններն են. ասոնցմէ է որ սերած է վերջը իսկական կապիկը (simiae).

3.— Այս վերջններուն մէջէն, արևելեան կապիկները բնական համախմբում մը կը կազմին (միակոսուր-տորիլետique), որոնց վարկածական հասարակաց նախափքը (archipitecus) սերած է ուղղակի կամ անուղղակի նախակապիկներու մէկ ձեւովն-թիրես ուրիշ կերպով մը՝ որով կը հասկցուի Նոր-Աշխարհի կապիկներուն հետ ունեցած իրենց բարարերութիւնները:

4.— Մարդը catarrhiniensներու մէկ անհետացած շարքէն առաջ կուգայ. այս շարքին մէջ եղող իր անմիջական նախնիքը կը պատկանի անպոչ կապիկներու և հինգ sacrée(\*)ունեցող ողնայարաւորներուն(au thropoïde-մարդանման) խումբին, և իր ամենահեռաւոր նախնիքները կը պատկանին պոչաւոր կապիկներու երեք կամ չորս sacrée ունեցող ողնայարաւորներու (cynopithecæ) խումբին:

(\*) Ողնայարաւորներու ողնայարի վեցին 4—5 կամ աւելի ուկորներն որ կը գտնուին արանին վրայ:

Այս չորս նախաղասութիւնները, որոնց մասին հաստատուն կերպով համոզուած եմ, անդամազննական դիւտեր ըլլան կամ թէ հնէաբանական, ցեղաբանական մարդաբանութեան (anthropogénie) բազմաթիւ փուլերու մանրամասութիւնները կը լուսաւորմն :

Բաղդատական անդամազննութիւնը կենդանական գանազան ձեւերու կազմութիւնն տարբերութիւնը լուծելով և հասարակաց յատկանիշներուն վրայ հաստատուած բնական խումբերը վերըուծելով՝ Հք.քսիի այս օրէնքը իր հետեւանքներով մէկունք վերջնականապէս ապացուցած է : Զեաբանական (morphologique) տուփքները (donnée) նուազ կարեւոր չեն բարդատական բնախօսութենին, գիտութիւն մը որ մինչեւ հիմա բոլորովին անխնամ թողուած էր : Կենդանական բոլոր պաշտօններուն անկողմնակալ և քննական բաղդատառութիւնը մեզ կը ցուցնէ թէ մարդուն և կապիկին մէջ իսկական տարբերութիւնը մը չկայ : Մննդառութիւնը, մարսողութիւնը, արեան շրջանը, չնչառութիւնը և փոխանակութիւնները՝ միենայն հիմք ունին՝ իրրեւ Փիզիքական և քիմիական երևոյթներ՝ ինչպէս մեր նոյնապէս մարդանման կապիկներուն (anthropoïde) մէջ, միենոյնն է նաև սեռային կեանքը և ծնունդը, նոյնն է գարձեալ շարժումի և զգայնութեան պաշտօններուն համար : Մեր զգացումները կը հպատակին միենոյն ֆիզիքական և քիմիական օրէնքներուն ինչպէս կապիկներունը, մեր կմախքի մեքենականութիւնը և այն շարժումները որ մեր գնդերները կը գործադրեն լծակի զըրութիւնով՝ ոչնչով կը տարբերեն մարդանմաններէն (anthropoïde) : Երբեմն ուղղահայեաց գիրքը կը նկատուէր մարդուն մէկ մամնաւոր ու առանձնայասուկ յատկանիշը . հիմա՛ մենք գիտենք թէ այս գրութիւնը կընայ ժամանակաւոր կերպով ստանալ Կօրիլլան և Շիմբանդէն, Օրանկութանը :

## ԲՈՂԴԱՑԱԿԱՆ ԲՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ ԵՒ ԼԵԶՈՒ

Լեզուի մասին ալ պարագան նոյնն է : Այն զանազան ձայնները որոնցով կապիկները կը յայտնեն իրենց զգացողութիւնները, փափաքները, համակրութիւնը և անհամակրութիւնը, պէտք է նկատուին իրրեւ լեզումը, ինչպէս այն ձայնները, հաւասարապէս անկատար, զրունոր խօսիլ վարժուող մանուկները կ'արձակին, և այն զանազան աղաղակները որոնց միջոցով կաթնասունները և թռչունները իրարու հետ կը հաղորդակցին, այս վերջնին կանոնաւոր երգը շատ աւելի կը մօտենայ լեզուի սահմաններուն քան մարդուն երգը . երաժիշտ մարդանման կապիկ մը կայ՝ երգիչ կիպազնը կամ սիամացը՝ (Hylobatus syndactylus)որ Է՛՛ կմնական ձայնէն կը սկսի և կը բարձրանայ ամբողջ ձայնասովհամնները—ամբողջական օշանքի (ութածան) միջոցը, արձակերով խփառ նուրբ ձայններ և կանոնաւոր կիսաձայններով լնումիջելով : Հին վարդապետութիւնը՝ որ կ'ուզէ մարդը միայն օժտուած տեսնել լեզուով և բանականութեամբ, կը պաշտպանուի տակաւին քանի մը լեզուաբաններէ, օրինակ՝ Մաքս Միւլերէ՝ Օքսիօրտի մէջ : Բաւական ժամանակ պէտք է թողելու համար այս հաւատքը որ զեւուղուած է միայն կենդանաբանական անբաւական տուիքներու վրայ :

ԲՈՂԴԱՏԱԿԱՆ ՀՐԳԵԲԱՆՈՒԹԻՒՆ  
ԵՒ ՀՈԳԻԻ ՀԱՐՅԸ

Մեր կապկաչափի (pitécomètre) օրէնքը խիստ ընդդիմութիւններու կը հանդիպի ջղային բնախօսութեան սահմաններուն, այսինքն հողիի սրաշատնին մէջ : Կըսուի թէ «մարդկային» հրաշալի «հոգին» բոլորովին մասնաւոր գոյացութիւն մէն է, և շատերն ալ անկարելի կը նկատեն թէ ան պասամականապէս զարդացած ըլլայ «կապկային հոգի»էն : Տապը տարիէ ի վեր, բաղդատական անդամազնենուրեան նշանակելի գիւտերը մեղի սորվեցուցին թէ ուղեղին հրւառածարանութիւնը (Histologie) ինչպէս նաև մանրապիտական անդամազնութիւնը միենան են մարդուն և մարդանման կապիկներուն (anthropoïde) մէջ : Ուղեղի զանազան մասերու ձևերուն և ծաւալին աննշան ասարբերութիւնները նուազ աչքառուեն քան մարդանմաններու, սառըն catharrinienներու և մասնաւանդ չնազլուիններու համապատասխան մասերուն ասարբերութիւնները : Երկարորդ տեղը, բաղդատական եակաբանուրիւնը (ontogénie) մեղի կը սովորեցնէ թէ մարդկային ուղեղին այնքան բարդ կազմութիւնը առաջ կուգայ միւնայն սրարդ ձևէն ինչպէս միւս ամբողջ ողնայարաւորներունը, այսինքն հինգ փամփշտիկներ մէկը միւսին ետեր գետեղուած են սազմին մէջ : Primateներու ուղեղին մասնաւոր ձևը որ սապմային նոյնքան պարզ զրութիւնէն առաջ կուգայ, միւնայն է թէ մարդուն և թէ մարդանման կապիկներու (anthropoïde)

մէջ : Երրորդ կարգին, բաղդատական բնախօսութիւնը կը ցուցնէ մեղի փորձառութեամբ և զննութեամբ թէ ուղեղային ամբողջ պաշտօնները, գիտակցութիւնը, և գերազոյն կարողութիւններ անուանուած ու պարզ անդրագարձ գործողութիւնը՝ մարդուն ջղային դրութեան մէջ միենայն փիզիքական և քիմիական երեսոյթները նոյն վիճակները ունին նաև միւս կաթնասուններուն մէջ : Վերջապէս չորրորդ կարգին կը սովորինք բաղդատական ախտաբանութեամբ թէ մաքի հիւանդութիւններ կոչուած տապնապները՝ ինչպէս մարդուն ուղեղին որոշուած տեղերուն նիւթական փոփոխութիւններէն առաջ կուգան, այսպէս նաև ամենասօտ կաթնասուններուն մէջ :

Սնկողմնակալ ու քննագատական զննութիւն մը կը հաստատէ չըքսիի օրէնքը . — Մարդուն և մարդանման կապիկներու մէջ գանուող հոգերանական տարբերութիւնները շատ աննշան են քան անոնք որ կը գանուին այս վերջններուն և սոսրին կապիկներուն մէջ : Բնախօսական այս իրազութիւնը ծցդապէս կը համաձայնի անդամոզննական այն հաստատութիւններուն որոնք մեղ կը ձանցնեն ուղեղային կեղեկն կազմութեան տարբերութիւնները, այսինքն «հոգիի գործարան»ը, որուն կարեւորութիւնը անուրանալի է : Այս տուիքին (donnée) նշանակութիւնը շատ աւելի չօշափելի կ'ըլլայ երբ նկատողութեան առնենք մարդկային տեսակին հոգեկան կեանքըն արտակարգ տարբերութիւնները . գագաթը կը տեսնենք՝ Կէօթէ մը և Շէքսարիք մը, Տարվին մը և Լամանք մը, Սրինօզա մը և Սրիսատակէլ մը, և աստիճանին էն ցածը կը գանենք Վէտաները և Աքքամաները, Աւտորալիացիները և Տրավիտացիները, Պուշմէնները և Փաթակնիացիները : Հոգեկան կեանքը անհունապէս մնձ տարբերութիւններ կը ներկայացնէ — երբոր աչքի առջերենք մարդկութեան տաղանդաւոր միտքերը և իր

նուաստ ներկայացուցիչները—քան այս վերջններուն և մարդանման կապիկներուն մէջ (Դիտ. 1):

Հիմա ալ տակաւին «մարդկացին հոգին» շատերու կողմէն մամնաւոր «էակ» մը նկատուած է, եթէ ասիկա որոշ ապացոյց մը կ'ըլլայ մարդուն կապիկէ ծագումին անփեալ տեսութեան դէմ, զոր «հոգեբանութիւն» կոչուած բոլորպին սկզբնական վիճակով մը և միւս կողմէն «հոգիի անմահութիւն» խիստ տարածուած հաւատքով կը բացատրեն: Այն գիտութիւնը՝ զոր այսօր այ տակաւին կը սորվեցնեն զբքոյիներով և ակադեմական ամպիոններով հոգեբանութիւն անուան տակ՝ միտքի փորձառական ճշմարիտ գիտութիւն մը չէ, այլ միայն հոգիի գործարանին բնախօսութիւնը: Ասիկա բոլորովին մտացածին բնազանցութիւնն մըն է որ կազմուած է contrôles կարելութիւնն զուրկ ներհայեցութեամբ մը, քննադատական միտքէ զուրկ բարդատութեամբ մը, սխալ հասկցուած քննութիւններով և անկատար փորձերով, տեսողական սխաններով և կրօնական վարդապետութիւններով: Ինքնակոչ «հոգեբաններէն շատերը նոյն իսկ ծանօթութիւն չունին մարդուն և կինդաններու մէջ հոգեկան գործունէութիւնը արտօնող ուղեղին և զգացումի գործարաններուն այս հրաշալի և կնճռուած գործիքներու ներքին կազմութեան մասին: Այսօր, մեծամանութիւնը դեռ մէկ ծանօթութիւն ունի արդի փորձառական հոգեբանութեան և psychiatrie-ի նշանակալից տուիքներուն մասին, և կամ թէ դիտաւորութեամբ կ'անդիտանան: Չեն ծանչնար նոյն իսկ միտքի գործունէութեան զանազան կերպերու հաստատութիւնը և ուղեղային որոշ տեղերու բնականոն կազմութիւնն անոնց ունեցած կախումը:

Մարդկացին ուղեղին հիւսուածաբանական անդամազնութիւնն և էակածնութիւնն ստացուած զարմա-

նալի արդիւնքները՝ փորձառական լնախօսութեամբ և ախտաբանութեամբ օժանդակուած՝ XIX դարու գիւտեկրուն մէջ ամենէն կարևորները կը հաշուուին. ճշմարիտ է թէ մինչև հիմա բաւական նեղ շրջանակի մէջ միայն թափանցած են, բայց ասիկա կը վերագրուի մէկ կողմէն մեր ներագանկի (encéphale) այնքան կնճռուած կազմութիւնը հասկնալու դժուարութեան և միւս կողմէն արիող սքօլապիթիք հոգեբանութեան անցողական դիմագրութեան: Բարձրագոյն կարողութիւններու՝ ուղեղի կեղեին մէջ զետեղումը ապացուցուած է տասը տարիէ խլեր, Կոլց Միւնքի, Վէրնինքի և Էտինկէլի են. ի ուսումնասիրութիւններովը. վերջերս, Բոլ-Ֆլէշիք (1894) յաջողած է աւելի ճշգրտորէն սահմանել այս տեղին զանազան մասերը, ապացուցած է թէ ուղեղի գործագոյն կեղեին մէջ զգայութիւններու գործարաններուն համապատասխանող չորս մարզեր կամ չորս «զգայականութեան գունդեր»—իրարմէ խիստ անջատ,— կողմնական (par étal) բլթակին մէջն է լնդհանուր զգայականութիւնը, ճակատացին բլթակին մէջ հասուսկելքինը, ծոծրակացին (occipital) բլթակին մէջ տեսողութեանը և քառակային բլթակին մէջ լողականը: Այս չորս զգայական վառարանները կամ «միացումներու կեղբանները»: Ասոնք էն հոգեկան կեանքի խկական գործարանները, միտքին գործունէութեան գործիքները որ մտածումը և զիտակցութիւնը առաջ կը բերեն, առջեր՝ ճակատացին ուղեղը, կամ «միացումի ճակատացին կեղբանը», անոր ետեր՝ քիչ մը վերը կը գտնուի կողմնական (pariéetal) ուղեղը կամ «միացումի կողմնական կեղբանը», ասոր ետեր՝ քիչ մը վարը կը գտնուի զիտական (occipito-temporal) միութեան մեծ կեղ-

բոնր» (առմենէն կարեռը), վերջապէս, յասակը կը դուքի Reilի insulaն՝ որ կը կազմէ «միջին կամ ինսուլար (իլլուսին) միտոթեան կեղրոնը»։ Այս չըս վառարանները անշատ են իրենց մասնաւոր կազմութիւններով և խիստ բարզ՝ զգացական կեղրաններով՝ որոնք իր մէջ դրուածին հետ մեկտեղ կը կազմն «մտածումի խակական գործարանը» և մեր հագեկան կեանքին միակ և իրական գործիքները։

Բնական հոգեբանութեան այս մեծ յառաջդիմութեան ձանաչողութեան մասին խիստ ծանր արգելքը կը կացանայ հոգիի անմահուրեան վարդապետութեան մէջ, որ տակաւին բաւական միտքերու մէջ գոյսութիւն ունի։ Այս ձախորդ աւելորդապաշտութիւնը բարբարս ժողովուրդներէ տոեղծուած և խիստ զանազան առասպեկտներու մէջ պահուած էր, սակայն VII դարէն ի վեր, մեր շրջանէն սուած, Յոնիկական դպրոցի փիլիսոփայութեան կողմէ տապալած է։ Այս աւելորդապաշտութիւնները հաւասարապէս անծանօթ էին Մալիսիական և Պուտոյայկան կրօններուն։ միայն Պլատոնի, Քրիստոփի և Մուհամմէտի միտիք տեսութիւններովն է որ կանոնաւոր կերպով գարդացան, միենոյն տակն օգտուելով Հելլենական դասական քաղաքականութեան անկումէն և Միջն-Դարու խաւարին մէջ Պապական նուիրապետականութեան տարածումէն։ այս հաւասարը՝ հազար տարիներէ ի վեր տիրապետեց ամբողջ մուտքական դասակարգերուն, թէպէտ աղասական փիլիսոփաներ, մանանդ բարեկարգութեան շրջանին, ցուցուցած են՝ զանազան կերպով՝ անմահութեան վարդապետութեան անհիմ ըլլալը որուն վերջնական վարդապետութեան առունելու գործարին, որ վերջին դարու կէսին լոյս տե-

սաւ։ (2) Նիւթի և ուժի պահուանութեան ափեզերական օրէնքը կը ափրապեաէ կինդաննիներու և մարգուն հոգեկան կեանքին մէջ՝ միւս բոլոր բնական երեսիններուն պէս։ Հիմա, մեզ բոլորովին անհեթեթ կը թուք այն բարանումը թէ մարգը միակ բացառութիւնը կը կազմէ բնութեան այս գերագոյն օրէնքին, չնորհիւ սանսաւորի մը չլայն բնախօսութեան, որ՝ գործարանական կեանքին սկզբէն միլիոնաւոր տարիններու ընթացքին դանդաղորէն և յառաջասարար զարգացած է, ունենալով իրու անմիջական նախնիք երրորդական primatներու (նախահայր) շարք մը։ (3)

Գոյացութեան (substance) այս օրէնքի տիեզերական արժէքին վրայ խօսած ատեննիս չենք կրնար զանց առնել միշելու թէ ան յնչ նեցուկ սասացած է քառասուն տարիններէ ի վեր կենդանաբանութեան նշանակելի յառաջդիմութիւններէն։ Տարվինականութիւնը ցուցուցած է գործարանաւորական զարգացումի մէջ մերկնական պատճառաւականութեան խաղացած գերը, իր ամենակարեւոր եղանակցութիւնը — pithécométrę (կապկաչափ) օրէնքը, հաստատած է անոր բնդհանուր արժէքը նոյն խկ մարդաբանութեան (anthropologie) վարդապետութեան մէջ։ Ոչ միայն մարդկային հոգիին անձնական անմահութեան գաղափարը կամ վարդապետութիւնը անհամաձայն է զոյցութեան (substance) օրէնքին, այլ միենոյնն է նաև ուրիշ երկու վարդապետութիւններու համար ալ, որոնք սերաօրէն կապուած են առաջինին հետ, անտնցմէ մէկն է մարդկային կամքի աղասութիւնը և միւսը՝ մարդուն նման անձնական սատուծոյ մը զոյցութիւնը, որ ստեղծած է և կը ինսամէու կը կառավարէ ափեզերքը։

Ժամանակակից բաւական մեծ թիւով փիլիսոփա-

ներ կը խորհին թէ այս երեք կեդրոնական վարդապետորինեները — տիեզերքի երկուորեան (dualiste) և միսթիք յղացումին գլխաւոր հմտերը, բնական զիտոթիւններու նոր յառաջդիմութիւններէն չեն շարժած, բայց հաւատաքը դարձեալ իր տեղը կ'անցնի էմմանուէլ-Քանթիք քննական գիլխասիայութեան նախլնարութեամբը, որ կը մուսայ թէ անոր հմտերը ի յառաջազունե վարդապետական էն, ինչ որ բաւական կարեռութիւն ունի: Այս երեք կեդրոնական ուրուականներու միսթիք և մշուչապատ երենները կը լուծուին ճշմարտութեան արեին յասակ ճառագայթներուն մէջ որ գոյացութեան պահպանումի օրէնքը, ծագումի տեսութիւնները և թիթեօմետրեփ (կապկաչափ) առաջարկը կը ափուն տիեզերքի առեղծուածին վրայ: (4)

## ՀԵԼԲԱՆԱԿԱՆ ՏՈՒԻՔՆԵՐ

Հիմա՝ պէտք է հասկնալ թէ հնէաբանութեան (Paléontologie) տուիքները կը համաձայնին անզամազնութեան կարեռ հետեւութիւններուն հետ և կ'արտօնեն անոր նախահայրերու (primate) դրութեան ու ակտաբանութեան կիրառութիւնը. որովհետեւ բրածները «ծնունդի խակական միշտակարանները» և անհերքելի վկայութիւններն են, որոնք անմիտ ու միշտնաւոր դարերէ ի վեր մեր երկրագունոտին մէջ բազմացած ձեւերու պատմական յաջորդականութիւնը կը հաստատէն: Հին նախահայրերը (primate) նախապէս հիմուած կապկաչափական օրէնքները կը հաստատէն: Իմ կարծիքով, պատասխանը անհերկացյիօրէն հաստատական է. անշուշտ խիստ զիւրըմբունելի պատճառներով

հնէաբանական փաստաթղթերու ընդհատումները բաղմաթիւ են. միենոյն ատեն ասմաք (ընդհատումները) բազմաթիւ են կենդանիներու որից խումբերու և primateneներու շարքին մէջ, որուն մեծ մասը ծառաբնակ կեսանք մը կ'անցնէ, բայց այս ընդհատումները, որոնք միայն միտական արժէք մը ունին, օրըսորէ աւելի մեծ դրական իրողութիւններ կը հակադրեն. օրինակ՝ վերջերագնուած բրածները ցեղաբանական մեծ արժէք մը ունին, թէպէս անոր կարեռութիւնը չէ գնահատուած. առնց մէջին ամենին նշանաւորն է pithécauthropus erectusը որ՝ 1894ին գանուած է ձավափ մէջ էօժէն Տրպուալէն՝ այս՝ յետնաժամանակային (pliocène) Մջանի մարդանմանը կիյտի մէջ գումարուած կենդանաբանական վերջին ժողովին մէջ բուռն վիճաբանութեան առարկայ դարձաւ. երեք տարի առաջ հոն թողլ տուին ինծի քանի մը բառով դատելու անոր արժէքը:

Բայտ կիյտի ժողովի (որուն ներկայ չէի) ատենագրութեան, աեսայ թէ կենդանաբանական և անդամամադննական երեկի հեղինակներ խիստ զանազան կարծիքներ յայնած են այս նշանաւոր բրածովին բնութեան վրայ: Դժբաղդաբար, այս մնացորդները կը բազկանան ուղեղային գտակի մը, իրանուակի մը և քանի մը ականերէ, որոնք շատ անկատար էին վերջնական գաղափար մը կազմել ասլու համար: Այս երկար և յուղուած վիճաբանութեան երգակացութիւնը այն եղաւ որ, զրեթէ տասներկու ձեռնասս գիտուններէն երեքը այս բրածովին բեկորները մարդու մը վերագրեցին. ուրիշ երեք հոգի՝ կապկիկի մը. ասմաց վոխարէն վեց կենդանաբաններ՝ մարդուն և կապկիկն մէջ գտնուող տակաւին անծանօթ անցիք ձեւին (forme de passage) մնացորդները նկատեցին, ինչ որ իմ կարծիքովս աւելի իրականն էր:

Պարզ տրամաբանական օրէնքներէ վերջ, այս ևզրակացութիւնը ճշդուած ըլլալ կը թուի. Տըպուայի թիթէ-  
cauthrépus erectusը այս միջնորդ անհետացած խուժ-  
ուէն մեխնելով՝ կապիկէն դէպի մարդը եղող անցքը կը  
նշանակէր, օրուն համար են՝ 1886-էն ի վեր, երբ դեռ  
միայն վարկածական էր, թիթէauthropus (կապիա-  
մորթ) անուանած եմ: Այս խիստ բաղձացուած օղակն  
էր որ կը պակաէր, մինչեւ հմատ, խիստ բարձրացած  
primiteներու շղթային missing linkը (պակաս—  
օղակ) ըստ Անգլիացիներու բացարութեան: (5)

Էօմէն-Տիւպուա, pithécauthropus erectusի հո-  
չակաւոր գանողը, միայն անոր ունեցած խիստ կարեոր  
նշանակութիւնը չէ ցուցուցած missing linkի համեմատ,  
այլ նաև մտացիօրէն բացարած է այս միջնորդ էակին  
յարաբերութիւնները՝ մէկ կողմէն մարդկային ստորին  
ցեղերուն հետ և միւս կողմէն ծանօթ մարդանմաններու  
(anthropoïde) զանազան տեսակներուն և մարդակեր դ-  
ներու (anthropomorphie) ամբողջ խուժքին վարկածա-  
կան և հասարակ հին ձեխն հետ: Այս ձեր prothylo-  
bates (նախմական կիպարօն) կ'անուանէ, որ պարտի  
միւնոյն ֆիզիքական կազմութիւնը ունենալ հարաւային  
Ասիոյ այժմեան կիպարօնի (hylobates) և թիթէopithecusի  
հետ, որոնց բանայի մնացարդները կը գտնուին կեղ-  
րանական, միջին Եւրոպայի երրորդական շրջանի (Ֆրան-  
սայի, Զուլյական և Աւստրիայ արտաքինն (նորարշարու-  
սային) միօսէնին մէջ. ասիկա աւելի հին և նուազ մաս-  
նաւորուած կապիկին ձեւ մը կը սերի, որ ստորին (նոր-  
արշարդուային միօսէնին մէջ կը բնակէր, և կինայ նկատ-  
ուիլ նաև հին երկրին բոլոր կապիկներուն հասարակաց  
համինիքը, ինչպէս նաև անպոչ ցynopithèque (հակա-

ալիկներուն և մարդակերպներուն որոնց քով այս գործա-  
քանը կը պակսի: Այս վերջններուն մէջէն կիպարօններու  
ապրող տեսակները կը ճանչնանք, որոնք թիթէopithecusի  
կը նամակներ միւս կողմէ, բրածոյ, մարդանմաններ կան որոնք  
ուղղակի դէպի թիթէauthropus (կապկամարդ) կ'ա-  
ռաջնորդէն, թալօրիթէուս (հակապիկ) sivalensisը  
այս միջնորդի ձեւքէն մէկն է, որ գտնուած է արևել-  
եան Հնդկաստանի երրորդական շրջանի խիստ նոր խու-  
ժքն մէջէն, Սիվալիքը լեռան յետնաժամանակային խաւէն մէջէն:

Pithécauthropusը (կապկամարդ) լաւ դատելու,  
և ըմբռնելու համար իր միջնորդի դիրքը մարդանման-  
ներու և մարդու մէջն, պէտք է երկու խիստ նշանա-  
կալից պարագաներ նկատողութիւնն առնել, այսինքն  
իրանուսկրին բոլորովին մարդկային ձեւը և ուղեղի յա-  
րաբերական մնծութիւնը: Մարդանման հազուագիւտ  
ցեղերու մէջէն, որոնք այսօր տակաւին կ'ապրին, կիպ-  
առօնները (hylobates) կը կազմնն նուազ բարձրացած և  
շատ աւելի հին ձեւը, որ շատ կը մօտենայ բոլոր մար-  
դակերպներուն (anthromorphe) հասարակաց եղող  
հին ձեխն, միենոյն ասեն ըլլալով շտո աւելի Հնդկան-  
րացնող (generaliste), և մասնաւորապէս կը թուի: Թէ  
անոնք պատշաճօրէն կը պարզեն կապիկէն մարդու կեր-  
պարանափոխութիւնը: Կիպարօնները ներկայ մարդանման-  
ներէն աւելի ուղղահայեաց դիրք բռնելու սովորութիւնը  
ունին իրենց ներբանը գեախնին վրայ ամբողջովին դնե-  
լով, և իրենց երկան բազուկները իրեւ ճօճանակ կը  
ծառայեցնեն: Ուրիշ ներկայ մարդանմաններ (օրանկու-  
թանը, շմբանպէն և կօրիլան) ոսքի վրայ կայսերու մա-  
սն անկարող են, ընդհանրապէս, իրենց ներբանին վրայ  
չեն քալեր, այլ պատաքին եղերքին վրայ. ուրիշ տեսա-

կէտէ առնիք աւելի մասնայատուկ (spécialiste) նկարագիր ունին, որոնք իրենց ծառարնակի կեանքի պայմաններուն յարմարած են: Ասովէ որ կը բացատրուի թէ ինչու համար իրանումը շատ աւելի կը մօտենայ մարդկային կազմութեան կիապօններու (hylobates) և կապկամարդերու (pithecopathorus) քով քան օրանկութանկի, կօրիլախն և շիմբանպէին քով:

Բայց ուղեղը՝ «ողիփի գործարանին այս հրաշալի ընդունարան»ը՝ կապկամարդուն, նաև կիապօնի քով հաւասարապէս ունի զանազան յատկանիշներ որ զայն կը մօտենեն մարդուն ունեցածին: Անիկա զուրկ է ու կրային այն մեծ բբուկներէն (crêtes) որ միւս մարդուն մաններուն զանկը կը յատկանշէն. իր յարաբերական մնծութիւնը (իր մարմինին հետ բազդատելով) մարդանմաններու քով կը համնի կիապօնի ունեցած արժէքին կէտին միայն: Pithécauthropusի (կապկամարդ) գաճիկն ընդարձակութիւնը (capacité) 900էն 1000 անդիմէթր խորանորդ է, այսինքն՝ մարդկային միջին ուղեղի մը երկու երրորդին չափ. հիմակուան ամիշնէն մեծ մարդանմաններուն մօտ այս չափի հազիւ կապկամարդու կէտին կը համնի, որունուախուսը (առաւելագոյնը) կ'ըլլայ 500 անդիմէթր խորանարդ: Այսպէս, գաճիկն ընդարձակութիւնը՝ ուղեղի մեծութեան հետ՝ ձավափի բրածուներուն քով այսպիսի դիրք մը կը գրաւեն որ մարդանմաններու և մարդկային ստորին ցեղերուն մէջ ուղղակի միջնորդ. մը կ'ըլլան. միենոյնն է նաև կողմնակի յատկանշական զիծին համար ալ: Եթի բազդատենք նուազ բարձրացած մարդկային ցեղերուն և րիթէօւներուն (կապկանման) ուղեղը այս տեսակէտէն, անոնց մէջէն գաճաճները, հիմակուան Սէլլանի Վէտանները և Կեղրուական Արիկէի Աքքամները շատ հստաքրքրական են(6):

Այս ամրող անդամագննական իրողութիւններուն անկողմնակալ և խղճամիտ ուսումնավորութիւնը կը ցուցնէ թէ կապկամարդը (pithécauthropus) մարդանմանէն (anthropoïde) դէպի մարդը գանուող անցքի խկական ձեն է. միմիայն անիկա է կազմողը այն օղակը որ կը պակսէր մինչև հիմա մեր նախնիքներու շղթային մէջէն, պակաս օղակը՝ որուն գիւտը ամէնուն համար ալ մեծ կարևորութիւն ստացած է:

Սկիզբէն ի վեր, այս եղբակացութիւնը ամէն տեսակ հետեւութիւններով հարուստ և հիմա՝ ձեռնհաս բնապաշններու շատերէն ընդունուած, միայն Պերլինցի նշանաւոր ախտաբաննին՝ Ռուտոլֆ Վիրխովի յամառ ընդդիմութեանը հանդիպած է, որ գիտմամբ Լիյո գնաց հերքերու համար կապկամարդուն (pithecopathorus) անցի կերպին գերը. բայց այս յարձակման մէջ չյաջողեցաւ: Վիրխով յայտարարեց թէ ուղեղային գտակը և իրանոսկը միենոյն անձին չէին պատկանէր և թէ առաջինը կապկիփ մը կը պատկանէր, իսկ երկրորդը՝ մարդու մը: Այս յայտարարութիւնը անմիջապէս հերքուեցաւ ներկայ գանուող ձեռնհաս ննէարաններէ, ուրնք՝ հիմնուերով գիւտի պարագաներուն գիւտակից և խիստ մանրամասն յարաբերութեան վրայ՝ յայտարարեցին միաձայնութեամբ թէ «որ և է կառկած չիայ թէ այս կոռոները կը պատկանին միակ անհատի մը»: Վիրխով խկոյն յայտարարեց թէ իրանոսկին ախտաբանական չափազանց ուղրաձումը (hyperostose) կը հստատէ իր մարդկային ծագումը. վան զի, ուշաղիր ինամքով միայն պիտի կընան առողջացնել հիւանդը: Անմիջապէս վերջ, անուանի ննէարան Մարչ ցուցուց վայրենի վիճակի մէջ ապօղ կապկիներու իրանոսկին նոյնանման ուղրածուեցքներու (exostose) շարք մը, որ «ուշադիր ինսամք» չընդունելով մէկտեղ գարձեալ առողջացած

ևս : Բողոք ոսկրաբանական (ostéologique) հաւաքածուները կը պարունակին նման կառներու մնացրդները : Որտրդները գիտեն թէ ոսկրային կոտրուածքներէն և բորբոքումներէն կ'առողջանան աղուէները, նապաստակները, եղջերուները և այծնամները, ևայն, աղաս վիճակի մէջ, և առանց մարդոցմէ ինսամուելու : Վերջապէս, Վիրխով այն գաղափարը յայտնեց թէ՝ այն խոր ակօնները որ գոյութիւն ունին ակնակապիճներու վերին եզերքին և կապկամարդուն գանկային միջանակ կամարին մէջ, որ նշան է քունքային խոռոչներուն խիստ նախնական կազմութեանը, կ'որոշէ այս գանկին կապկապիճն նկարագիրը որ մարդուն քով չի գտնուէր : Քանի մը շաբաթ վերջ, Նէրինկ ախտաբանը, որ սկիզբէն ի վեր Տիւպուափ ահսակէտին համամիտ էր, Սանթօսէն (Պրագիլիա) գտնուող մարդկային գանկի մը համ ամէն կէտերով ունեցած նման կազմութիւնը ցուցուց :

Վիրխով իր մարդկային ստորին ցեղերու գանկին ախտաբանական բացատրութիւնավը շատ քիչ յաջողեցաւ : Նկանուէրթափ Սրիփ, Մուլէն-Քիյենի, Նոլէթի, ևին. ի նշանաւոր գանկերը՝ մարդկային անհետացած ցեղերուն բոլոր այն հետաքրքրական կոտրուանքները որ կապկամարդեցու (pithécauthropus) և ներկայ ամենէն ստորին ցեղերուն մէջ գանուող լնդհատումը կը լեցնէն, Վիրխովի կողմէ մեկնել փորձուած են իրեն արդիւնք հիւանդու անկարգութիւններու և ախտաբանական անկազմակերպութիւններու : Վերջապէս, այս սրամիտ ախտաբանը այն անհաւատալի հաստատութեան հասած է թէ «գործարանական ձեերու բոլոր փոփոխութիւնները ախտաբանական են» և առաջ կուզան միենոյն հիւանդութենէն : Այսպէս մշակումի և բծումի կատարելագործութեան բոլոր արդիւնքները, ինչպէս որպի շուները և վազքի ձիերը, մեր սեղանի պատուղները և

ցորենները, հիւանդ էակներ միայն պիտի ըլլային, առաջ եկած ըլլալով ախտաբանական փոփոխութիւններէ և վազքնի ձեերէ, որո՞նք միայն առողջ պիտի ըլլային :

Վիրխովի այս տարօրդնակ բացատրութիւնը հաւակնալու համար պէտք է ըսկել թէ՝ երեսուն տարիններէ աւելի խնքզինքը տուած է նոյնպիտի գիտական աշխատութիւններու՝ ներքելու համար Տարզինականութիւնը և անոր հետ բնացընումի ամբողջ տեսութիւնը : Շատ մեծ յամառութեամբ մէն է որ տեսակներու կայունուրիւնը կը պաշտպանէ, որ հիմա ամէն դատելու կարողութիւն ունեցող բնապաշտներէն լքուած է : Իսկ՝ «իսկական տեսակօնն» (species) յատկանշականութիւնը և էութիւնը որոշելու մասին, բոլորովին անկարող է ուրիշ բոլոր կերպարանափոխութեան (transformisme) հակառակորդներուն պէս :

Վիրխով բոլորովին մասնաւոր հետանդով մը կը կուռի ասոր խիստ կարեւոր հետեւութիւններուն դէմ—մարդուն կապկային ծագումին . «բոլորովին որոշ է թէ, կ'ըսէ, մարդը կապկային չի սկրիբ» : Վերջինցի ախտաբանին այս հաստատութիւնը՝ քսան տարիններէ ի վեր՝ իր չափազանցութիւն հասաւ զանազան պարբերական հրատարակութիւններու մէջ, մանաւանդ իրեն վճռական վկայութիւնը կրօնական ձգտումներով անսիմետրի հեղինակի մը : Չենք զբաղիր գիտնալու համար թէ բոլոր անկողմնակալ գիտունները տրամադրծապէս հակառակ են անոր : Հստ Վիրխովի, «մարդ-կապկալ» երազի մէջ միայն կարելի է երեակայել, բայց կապկամարդուն մնացած բրածները այս անհիմն հաստատութեան չօշագիր հերթուններն են : (7)

Հնէարանութեամբ կատարուած հսկայ յառաջդիմութիւնները, երեսուն տարիններէ ի վեր, մէկ թիթէունը (կապկակերպ) տեսութեան առաջացումին խիստ

նպաստաւոր եղած են. ասոնք են որ կը ցուցնեն պրի-  
մատներու. (նախահայր) կարգին լաւագոյն օրինակ-  
ները: Քիւլիէ, հնէարանութեան հիմնադիրը, մին-  
չև կը մաշը հաստատեց թէ կապիկ րրածոներ չկան: Միակ  
նախակապիկը (adapis) որուն գանկը կը նկարագրէ,  
սմբակաւոր (ongulé) անուանած է զայն. միայն  
1836-ին Հնդկաստանի մէջ գտան առաջին կապիկ-բրա-  
ծոները, և 1838-ին Աթէնքի մօտ mesopithecus pent-  
teliciն, և 1862-ին բրածոյ-լէմիւրիէններու մնացորդնե-  
րը: Բայց, վերջին քսան տարիներաւն մէջ, Կոստիի,  
Ֆիլհօլի, Շլուէրի և մանաւանդ ամերիկացի յամառ աշ-  
խասող հնէարաններէն Մարչի, Քօրի, Լէյտիի, Օզորնի,  
Ամէկինոի, և ն. Փ գիւտերը մեղի ճանչուցած են բազ-  
մաթիւ անհնացած պրիմատներ. այնպէս որ հիմա  
ունինք երրորդական շրջանի միջոցին սանաւարներու  
ամենէն առաջացածներու խումբէն ստացուած հակայ  
զարգացումին բաւտիանացուցիչ ընդհանուր անսարանը:  
Մէծ զարմանքով էր որ մօսերա դիտեցի Լօնտոնի մէջ  
հարաւային Քէնսոնիքթընի Միւզէին հնէարանական ու-  
լուններուն: մէջ ցուցադրուած բրածոյ պրիմատներու  
հրահանգիչ չարքը: Անոնց մէջ կը գտնուէր հակայ բրա-  
ծոյ լէմիւրիէն մը որ մարդկացին հասակին կը մօտենաք,  
Ֆօրսիթ-Մատօր զայն զտած է Մասակասքարի մէջ և  
անուանած է megaladapis madagascariensis (Մասա-  
կասքարացին մեծ-նախակապիկ):

## PRIMATEՆԵՐՈՒ Ա.Տ.Մ.Ը.Ա.Խ.ՈՐՈՌՈՒՄԸ

Այսօր, տակաւին Քիւլիէի ժամանակին պէս կը  
կարծեն թէ իսկական կապիկներու երկու զվասաւոր  
խումբերուն մէջ եղած ամենակարեւոր տարբերութիւնը  
ատամնաւորումն (dentition)է: Մարդը երեսուն երկու  
ակուայ ունի, որոնք պատշաճօրէն և խիստ յատկանշա-  
կան կերպով չարուած են. միւնոյնն է նաև Հին-Եւրո-  
պատի կապիկներուն համար ալ: Տափակաքիթ կապիկները  
(platyrhiniens) իրենց կարգին երեսունըլեց ակուայ  
ունին, այսինքն իւրաքանչիւր կէս-կզակի մէջ աւելորդ  
նախազօրիք մը: Բազգաստական ատամնաբանութիւնը  
ընականօրէն մեղ մտածել կուտայ թէ այս թիւը  
ինքնին առաջ եկած է, խիստ առաջացած ստամնային  
ֆումիւլի քառասունեչորս ակուայի վերածումէն:  
Արդարի այս ատամնաւորումը (իւրաքանչիւր կէս-կզա-  
կի մէջ երեք հերձատամ, մէկ չնատամ, չորս նախազօրիք  
և երեք աղօրիք) արշալուսային (eocene) դարաշրջանի  
ամէն կաթնասուններու համար ընդհանուր է, եթէ  
նկատի առնենք պակենսաւորներու (placentaire)  
զվասաւոր խումբերուն հին ձեւերը.—lemuravida, con-  
dylarthra, esthonychida և ictopsidaները: Primate-  
ներու, սմբակաւորներու, յօշոտղներու և մսակերներու  
այս չորս հին ձեւերը այնքան մօտ են իրարու իրենց  
գործարանաւորութեան նոյնութեամբ, որ իրաւունք  
ունինք զանոնք մէկ նախնական խումբին (prochori-  
ata) միացնելու, ուրկէ սերած են բղոր պակենսաւոր-  
ները (placentaire): Տակաւին կրնանք ուրիշ միակու-

րային (monophiliétique) վարկած մէն ալ մէջ բերել, որ չատ աւելի մէծ ճշմարտանմանութիւննը ունի, և մասածելթէ ամբողջ պլակինտաւորները—առաջին նախնախումբէն (prochoriate) մինչև մարդը—տակաւին անծանօթ հին ձեւ մը կը սերին, կաւճային շրջանէն (crétacé) թուազրելով։ Այս նախնական պլակինտաւորը եր կարգին առաջ կուգայ պարկաւոր (marsupiaux) խումբէ մը՝ յուրայեան (jurassique) ժամանակաշրջանէն հաշուելով։

Քսան աարիներէ ի վեր գանուած բազմաթիւ բարձոյ լէմիւրիէններու չորհիւ աչքի առջև ունինք ամբողջ միջնորդները, լայսոնց լիները (կորսուած օղակ), որոնք ցեղաբանական առանձնաբանութիւնը կը ցուցնեն։ Երրորդական շրջանի ամենահին նախակապիկները և հին արշալուսային շրջանի (յօշէն) pachyleiomurները կամ Hyopsodineները նախնական պլակինտաւոր խումբի նման քառասունըսորս ակրաց ունին դեռ, այսինքն իւրաքանչփոր կէս-կղակի մէջ երեք հերձատամ, մէկ չնատամ, չորս նախազօրի և երեք ազօրիք։ Յեսոյ, կամ արշալուսային շրջանի սեղմիւրները (neurolemur) կամ նախակապիկները (adapidé), որոնք միայն քառասուն ակրաց ունին, կորսոնցացած բլազով իւրաքանչիւր կէս-կղակի մէջ մէկ հերձատամ։ Օթօլէմիւրները (autolemur) կամ sténopideները երեսունվեց ակրայով ունին առ նուազն մէկ նախազօրի, որով իւրենց ատամնային ֆօրմիւլը միենայնն է ամերիկեան կապիկներուն կամ տափակաքիթերուն (platyrhiniens) հետ։ Քաթարինիէն կապիկներու (catairrhiniens) ատամնաւորումը առաջ կուգայ այս վերշնին երկրորդ նախազօրիքի մը կորուսէն։ Այս առնչութիւնները այնքան

յասակ են որ խիստ նկատելիօրէն ամբողջ գանկի ձեւափոխումնն հետ կը զուգընթանայ primateներու տիպար ձեխն զարգացումը, և մենք իրաւունք ունինք բաելու թէ՝ primateներու ազգաբանական ծառին ընդհանուր գիծները, հին արշալուսային շրջանին (յօշէն) նախակապիկնեն մինչև մարդը, երրորդական շրջանին մէջ կը նկարուին յատակօրէն մեր աչքերուն առջև։ Այս շղթային օղակ չի պակսիր. primateներու խումբին ցեղաբանական միտոթիւնը, — ամենէն հին լէմիւրիէն մինչև մարդը, հաստատուած իրողութիւն մըն է։

### ՈՂՆԱՑԱՐԱԿՈՐՆԵՐՈՒ ՇԱՐՔԸ

#### ԵՐԿՐՍԲԱՆԱԿԱՆ ԶԱՆԱԳԱՆ ՇՐՋԱՆՆԵՐՈՒ ՄԷՋ

Երբոր երրորդական շրջանը թողունք և երկրորդական շրջանին մէջ վնասուենք կաթնասուններու հնագոյն շարքին շարունակութիւնը՝ խնդիրը կը տարբերի։ Հոն՝ հնէաբանական լիշտառաբաններու մէջ ցաւակի ընդհասուններու կը հանդիպինք և մնացորդներուն մէջ յարաբերաբար նուազ թիւ մը կը գտնենք, տէսօզօւղե կաթնասուններու կորձայինին մէջ մանաւանդ հազուագիւտ, որոնք խիստ անկատար են որոշ եղբակացութեան մը համանելու համար իրենց սիստեմաթիք գիրքին վրայ։ Բաղդատական անդամազնութիւնը և էակածնութիւնը (ontogénie) համաձայն են մեզի եղբակացնել տարու համար թէ կաւճային շրջանի (crétacé) պլակինտաւորները կը սերին յուրայեան շրջանի (jurassique) պարկաւորներէն (marsupiaux,) և ասոնք աղ թրիստական

շրջանի (triassique) monotrèmeուներէն (միածակ)։ Կըրսանք ընդունիլ նաև թէ կաւճային շրջանի անձանոթ պլակենտառորներուն մէջ կան նաև limuravidiéները և ուրիշ նախնական խումբեր (prochoriate), որոնք յուրայեան (jurassique) շրջանի amphithérideները կը ներկայացնէին իբրև իբրնց պարկաւոր նախնիքները, և միածակները (monotreme) որ՝ այս վերջններուն ծնունդ տուած են պէտք է որ թրիազի pantothériens ներու մէջ փնտուին. բայց, հնէաբանութիւնը, մինչև հիմա, ցեղաբանական այս վարկածի մասին որոշ ապացոյցներ չեն մատակարագած. միայն այն կարեւոր տուփքը կը հաստատէ. թէ մեզօզօք այս շրջանի ամենին կաթնասունները և թրիազի շրջանին (trias) pantothériens ները և allothériens պատիկ միջառակեր կենդանիներ և նախնական գործարանաւորութեան ափազար մըն էին: Կ'ենթագրուի թէ ասոնք ամենին ողնայարաւորներէ, սողուններէ կամ երկակենցաղներէ կը սերին, ասոնք ոչ թէ վարկածին կը հակառն, այլ կը հաստատն թէ կաթնասուններու ամբողջ գասակարգը, ամենահին միածակերէն մինչ մարդը միաշխուր է և թէ անոնց ամբողջ անդամնները հասարակաց հսագոյն ձեւն կը սերին:

Կաթնասուններու դասակարգին ցեղաբանական միութեան հաւատքը՝ իր սկզբնական անհետացած ձեւն ի վեր հիմա ընդունուած է բոլոր անուանի կենդանաբաններէն, որ ներկայ կենդանաբանութեան ամենամեծ յառաջդիմութիւններէն մէկը կը նկասուի: Եթէ կաթնասուններու զանազան կարգերուն գործարաններու գրութիւնը նկատի առնենք բաղդասական ձևով, հնա՞մին տեղ կը գանձնէք պատմական և անդամագննական կազմութեան էական յատկանիչներուն այս տիպը հա-

մաճայնութիւնը: Միմիայն կաթնասուններն են որոնց մորթը իսկական մազով մը ծածկուած է. ասոր համար է որ Օդէն այս դասակարգը անուանած է մազակիր կենդանիներ. միայն ասոնց քովն է որ կը համդիափնք զաւի խնամքի այն հրաշալի ձեւն, —նորածինին կերակրումը իր մօր կաթով. հնա՞ն է որ կը գանտուի մայրական սիրոյ ամենաբարձր ձեւն բնախօսական աղբիւրը, որ խիստ նպաստաւոր ազգեցութիւն մը բրած է զանազան կաթնասուններու ընտանեկան կեանքին վրայ, մանաւանդ մարդուն մտայնութեան և միրային կեանքին վրայ. այս մասին բանաստեղծ Շամփաօն է որ շատ իրաւամբ կ'ըսէ.

Միայն մայր մը որ կը սիրէ  
իր տղան՝ տարով անոր սեռունդը,  
Ա՛ն միայն կրնայ զիշեալ  
Թէ ինչ է սիրելլը եւ ինչ է երջանիկ ըլլալը:

Եթէ տիրամայը մեզ կը թուի մարդկային տեսակին մէջ մայրական սիրոյ ամենէն բարձր և ամենէն անխառն պատկերը, միևնոյն բնազդով կը տեսնենք նաև կապիկներու էգերուն անգնահատելի փափկութիւնը իբրնց զաւակներուն հանդէպ: Թրիազական (triassique) շրջանէն մինչև ներկայ ժամանակաշրջանը, հաղարաւոր տարիներու այս զգացումն զանդաղ զարգացումը զուգընթաց կ'ընթանայ կարեւոր ձևափոխութիւններու շարքի մը հետ, որովհետեւ ծծելու (մասներու) յարմարումը՝ նորածին կաթնասունին և իր մօր գործարանաւորութեան մէջ առաջ բրած է կարգ մը կարեւոր փոփոխութիւններ: Ծծումի սովորած զրգուումին նորին մօրը մորթին մէկ մասը կը

փոխուի և իր սովորական մորթային դեղձերը ստիճնքաւ-  
յին գործարանի մը կը ձեւափոխուին . միւս կողմէն նո-  
րածինին ծծումի շարժումները առաջ կը բերեն բժմքի մը  
և լեզուակի մը կազմութիւնը , որոնք կոկորդի երկու-  
կարեօր մասը կը հաղմնի , որ միայն կաթնասուններուն  
յասուկ է : Միենայն ատեն , չնչառութեան մնիքնակա-  
թիւնը կը փոխուի , լնչովէս կը հասասատեն թո-  
քին ներքին կազմութիւնը և կատարեալ ստոծանիի մը  
դոցութիւնը : Միայն կաթնասուններուն մէջն է որ այս  
դնդերային պատը ամբողջովին կը զատէ կուրծքը որո-  
վայնէն . միւս ամբողջ ողնայարաւորներուն մէջ այս եր-  
կու խորչերը իբրաւու հետ կը հազորդակցին ազատորէն :  
Բայց կմախքը և մանաւանդ գանկը հաւասարապէս յա-  
րաբերական կարեօր փոփոխութիւններու ենթարկուած  
են . ասոնցմէ ամենէն նշանակելին ապահովարար ծնո-  
տին յօդաւորումի ձեւափոխումն է . առող խորապէս կ'ո-  
րոշուին կաթնասունները միւս բոլոր ողնայարաւորնե-  
րէն : Իրենց սոսորին կզակը ուզզակի կը յօդաւորի  
քունքային ոսկրին հետ , մինչդեռ իրենց սոզուն և գոր-  
տապղի նախնիքներուն քով յարաբերութեան մէջ կը  
մտնեն quadratè ոսկրով մը . կաթնասուններու մէջ  
այս ոսկրը անցած է թմրուկի արկրին մէջ և կ'օժան-  
դակէ լուղութեան ոսկրիկները կազմելու համար . մուրճը  
(ականչի մէջ գտնուող ոսկրիկը) առաջ կուզայ ծնօտին  
նախնական յօդուածաւոր կտարէն , սալը (նորմապէս) կազ-  
մուած է սողուններու զարգացաւորութիւններէն :

Բայց անդամագննական մասնաւորութիւններէն  
զատ , որ ամէն կաթնասունի համար հասարակաց ըլլա-  
լով զանոնք միւս ողնայարաւորներէն կը բարձրացնեն ,  
կը բաւէ՝ ձանջնալու համար զործարանաւորութիւնն  
տարբերութիւնը՝ քննել արխնի կաթիլ մը միքրօսքօրի  
մը ներքեւ : «Երիւնը բոլորովին մասնաւոր հեղուկ մըն է» :

Փոքրիկ կարմիր մարմնիկները սորոնք մլլիոններով կը  
միանան , ողնայարաւորներու արխնին կուտան իր կար-  
միր գոյնը , որոնք սկզբնապէս մէջտեղը թանձր , թե-  
րատական երկուույց (biconvex) սկաւառակներ են ո-  
րսվածներ բջիջին (cylindric) կորիզը այդ կէտին վրայ կը  
գտնուի . կաթնասունները միայն իրենց կորիզը կորուն-  
ցացած են որ բարակ չըլաննակացին երկդոգ (biconcave)  
սկաւառակի մը ձեռով կ'երևան : Այս մասնաւորութիւնները , և միենայն ատեն ուրիշ շատեր առանց բացառու-  
թեան ամբողջ կաթնասուններու կը վերաբերին որ զի-  
րենք կը տարրուշէ բոլոր միւս ողնայարաւորներէն : Ի-  
րենց բոլորովին մասնաւոր միութեան և զիրքին մէջ ,  
զարերու ընթացքին միայն մէկ անգամ ստացած են և  
միակ նախնական ձևէ մը զայն ժառանգաբար փոխան-  
ցած են դասակարգին բոլոր անդամներուն : (8)

Մեր ազգաբանութեան ամենէն նին մասը՝ մեզ շատ  
աւելի հեռուն՝ սոսորին ողնայարաւորներու տիրապետու-  
թեանը կը տանի , մինչև այն խորհրդաւոր հակենդա-  
նական (paléozoique) շրջանը , որւն հակայ տեսու-  
թիւնը մլլիոնաւոր տարիներ կը հաշուուի (ըստ նորա-  
գոյն գնահատագններու զրկեթէ 1000 կը հաշուուի) և ա-  
մէն սպարագայի մէջ սակայն աւելի երկայն եղած է քան  
տէսօզոօպէ շրջանը որ աւացնին կը յաջորդէ : Հմէ  
նախ խիստ կարեօր իրութեան մը կը հանդիսավոր ,  
այսինքն հակենդանական (paléozoique) շրջանի սամե-  
նանոր մասերուն՝ փէրմիական (permienne) ժամանա-  
կաշրջանի մէջ տակալին կաթնասուն չկար , այլ միայն թո-  
քային չնչառութիւն ունեցող սողուններ , որոնք ամենէն  
հին կենդանիները կը ներկայացնէն , զուրկ ըլլալով  
ալոոյօտէ (սաղմի ներքնամաշկէ) մը : Ասոնց մէկ մասը

կը պատկանի *tocosaurien*ներու խումբին, որ ամենաշին սողուններու ամենասառցին կարգն է. միւսները կը կազմն այն օտար *théromièr*ները որ չառ մը մասնաշատկութիւններով կաթնասուններուն կը մօտենան: Այս սողունները առաջ եկած են ածխակիր (carbonifère) շջանին մէջ եղող խակական երկակինցաղներէն և մանաւանդ անհեցիր զլխապահներէն (stégocephale): Գետնածխային երկիրի զրահակիր սպամանարները՝ որոնք պղպակի կոկորդիլուններու կը նմանին՝ ամենահին ողնայարաւորներն են որ վարժուած են զնոտի գեայ քաղերու: Ասոնց քով, ձուկներու երկթռքաւորներու (dipneuste) միջնորդ խումբին լողաթերը չորքոսանիններու կամ քառաւուններու սոքին և ձեռքին տիպար ծայրերը դարձած են իրենց հինգ մասներուն հետ:

Կը բաւէ միայն բաղդատել սպամանարներու և գորտերու թաթերուն կմախքը մեր չորս անդամներուն հետ, համոզուելու համար թէ երկակինցաղներուն մէջ գոյութիւն ունի դարձեալ այն մասնաւոր և յատկանչական կազմութիւնը զոր ժառանգականութիւնը փոխած է խորյն բոլոր սաւորութիւններուն և կաթնասուններուն մէջ. այսինքն միայն կրծային և կոնքային գօսինները, միենոյն բազուկի և ազդրի սոկըր, սրունքին և բազուկին ուղղութեր, դաստակի և մատին միենոյն բաղդրեալ ուկորները, մատերու և ոսնամատերու միենոյն հինգ մատի բաժանում՝ գոյութիւն ունին: Բոլոր չորքոսանի ողնայարաւորներու ուկրային կմախքին ամբողջ կազմութեան այս բացայատունոյնութիւնը և համաձայնութիւնը՝ հարիւր տարիներէ ի վեր՝ չառ մը խորհուղներու վրայ խորապէս ազդած է: Կէօթէն, այս բանասեղծ և միենոյն ատեն փիլխափայ միծ միաքը առաջնորդուած է կենդանիներու ձեւաբանութիւնն, որուն

վրայ իր ըրած զարմանակի քննութիւնները, մեզի թուլ կուտան զինքը Տարլինի նախակարապեար նկատելու:

Մեր՝ հնգաման (pentadactyle) երկակինցաղներէն սերումի ամէնէն համոզիչ փաստերէն մէկն է մեր ձեռքի հինգ մատին և ոտքի հինգ սանամատին գոյութիւնը: Մարդը և primatներէն շատերը (բայց ոչ ամէնը) աւելի հաւատարմօրէն սպահած են ժառանգականութեան հորհու, ոտքի և ձեռքի ծայրերուն նախական ձեր և ուրիշ քանի մը զործարաններ քան սանսաւորներու մէծամասնութիւնը, մանաւանդ սմբակաւորները: Այս վերջնուներուն մէջէն, օրինակ՝ ձիերը, որոնք միայն մէկ մատ ունին, կամ երկամատն սրուճացողները, շատ աւելի ձեւափոխուած և մանաւաոր յատկութիւններով օժուած են քան հնգամանի թրւաթերը:

Ամենէն հին ածխակիրային շրջանի (carbonifère) երկակինցաղները և զրահակիր զլխապահները (stégocephale) (մանաւանդ կրէսաէրէն գանուած իbranchiosaurienները) չառ իրաւամբ ամբողջ անկորդմակալ կինդանաբաններէն նկատուած են իրեւ հին հասարակաց խումբը ուրիշ առաջացած են բոլոր չորքոսանինները, երկարինցաղները և առուտութիւնը: Բայց այս կարեւոր խումբը ուրիշ ծագում առած է: Ներկայ հնէաբանութեան մեծ յառաջդիմութիւնները մեզ թողլ կուտան լուծելու համար հաւասարապէս այս հարցը, և պատասխանը ամենագոհացուցիչ կերպով կը համաձայնի բաղդատական անդամաղննութեան և էակարանութեան արդիւնքներուն հետ: Քառասունչորս տարի կայ որ, ողջ անդամաղննուղներէն ամենէն մեծը, թարլ Կէկինպուր, դասական լիշտակութիւններուն մէջ ցուցուցած է թէ ինչպէս՝ կմախապէն մասերը, և մանաւանդ գանըր և անդամները ապրող ողնայարաւորներու շարքին մէջ զանազան փուլեր կը ցուցնեն, ուրիշ անցած է ցեղաբանական

բնաշըլումը առանց հաշուելու cyclostome (կլորաբերան ձուկ) ները, խկական ձուկերը և մանաւանդ սելացիներն (կոճիկաւոր) (շանաձուկերը և կաստուաձուկերը) են որ շատ աւելի հաւասարմօրէն պահած են իրենց մարմինի նախնական կազմութիւնը իր էական գիծերուն մէջ։ Կոճիկաւորներու ուղղակի կը կապուին ցանօվեները կամ կիսուածաւոր թիվերով ծածկուած ձուկերը, մանաւանդ crossoptérygienները ուրնք մեղ կ'առաջնորդին մինչեւ երկթոքաւորները (bipneuste)։ Այս վերջիններուն մէջն Աւարապիայի եղջերատամբ (cératodus) վերջերս խիստ բարձր նշանակութիւն մը սասացած է, որուն անդամազնութիւնը և էակածութիւնը (ontogénie) կը ճանչնանք մենք կիսութէրի և Սիմօնի աշխատութիւններովը։ Երկթոքաւորներու այս միջնորդ՝ խումբը՝ որ անթոք և անլողաթե ձուկեր են և ասկաւին առանց անդամներուն հինգ մասերը չեն կազմուած, խիստ բնական անցը մը կը հայթայիթէ գէպի ամենահին երկակինցազնները։

Հնէարանական տուիքները ուղղակի կը համաձայնին այս անդամազնական և ձեւարանական շբթային մասին։ Կոճիկաւոր ձուկերը և ցանօվները սիլուրան (silurien) շըանին ի վեր կը գըտնուին, նաև երկթոքաւորները (bipneuste) մէջօնեան շըանի մէջ (dévonien), երկակինցազնները ածխակիր շըանի (carbonifère) մէջ, սոլումնները առաջին շըանի և կաթնաստնները թրիագի շըանին (trias) մէջ կը տեսնուին։ Ասոնք առաջին կարգի պատմական խրանքիւններ են, որոնք խիստ գոհացուցիչ կերպով կը ցաւցնին ողնայարաւորներու ամբողջ յառաջնիւմական գարգացումը, որ հաստատուած է Քիւպիէի, Մէքէլի, Փ. Միւլէրի, Կէլէնսորի, Օէնի, Հըքալի և Ֆլաուրի բաղդասական անդամազնութեան ուստամակարութիւններովը։ Ողնա-

յարաւորներու բնաշըլումին գիլիսաւոր աստիճաններու ժամանակին յաջորդականութիւնը վերջնականապէս հաստատուած է։ Այս յառաջդիմութիւնը մեծ կարեսութիւն ունի մեր ազգաբանական ծառի ծանօթութիւնան մասին քան երբ մարդ գանէր լէմիւրիէններու և ըրածոյ կապիկներու կմախքնները և մեր աչքին առջև դնէր մեր հայինիքը եղող primatesներու ամբողջ շարքը։

### ՈՂՆԱՅԱՐԱԿՈՐՆԵՐՈՒ ՆԱԽՆԻՔՆԵՐԻ ԵՒ ՍՈՂՄԿԱԲԱՆՈՒԹԵԱՆ ՏՈՒԻՔՆԵՐԻ

Մէր ազգաբանութեան ամենահին մասը բաւական աղօտ է, այսինքն այն մասերը որոնց մէջ անողնայաբաւորները ողնայարաւորի փոխակերպուած են, սասնց մէջն ամենասասարինները cyclostomeները (կլորաբերան ձուկ) և acranioteները իրենց մարմիններուն վրայ կարծըր մասեր չունին բրածոյ դառնապու համար, նոյնը չեն վկայեր հնէարանութեան փաստերը, բացց՝ մենք մեղ գոհացներու համար պէտք ունինք ցեղաբանութեան օժանդակ ուրիշ գիտութիւններու ալ, այսինքն բաղդատական անդամազնութեան և էակարանութեան։ Այս արդիւնքները՝ որ ասոնք առաջ կը բերեն յաճախ խիստ կարեւոր են ամէն անկողմնակալ և ձեռնհաս կենդանաբանականի համար, ամենէն փալլուն լոյսը կ'արձակեն մեր ցեղաբանութեան էական մասերուն վրայ։ միենոյն է նաև, զարանութեան էական մասերուն վրայ։ միենոյն է նաև, կենսածնութեան (biogénie) հիմական օրէնքներէն օժանդակուած բաղդատական էակարանութեան բերած մեծարէք եղբակացութիւններու մասին։ Առաջուլնէ ի

վեր, Պաէրի և Պիշօֆի, Խրմաքի և Քոլիքէրի խորունկ աշխատութիւններու ողնայարաւորներու բնաշըռումին հիմնը դրած էին: Խոկ 1866-ին Քօվաէվսքի գիւտերը՝ որ Կուտափի վարկածը կը հասաստէր, կը ցուցնէին ողնայարաւորներու և պարեգօտաւորներու (tunicier) մօտաւոր ազգականութիւնը, այն ատենէն ի վեր, նրբասիրաններու (amphioxus) և ակճորներու (ascidie) էակարանութիւնը և բազդատական անդամագնութիւնը մեր անողնայարաւոր նախնիքններու վրայ եղող բոլոր փնտառութներուն հաստատուն մելիսակչար դարձան:

Կրային սպունդներու վարդացման և կազմութեան վրայ հինգ տարուան (1867-1872) ուսումնասիրութիւններու վիա առաջնորդեցին հիմնելու սաղմարանական տերեկիններու վարդապեսորթիւնը և կասթէափ (gastrea) տեսութիւնը, որուն առաջին նախագիծները 1872-ին երեցան կրային սպունդներու կամ կրասպունդներու մամագրութեան (monographie) մը. մէջ. այս նկատումները իրական հիմ ստացան, և ուրիշ շատ սաղմարաններու ազնիւ վնասուառքներուն մէջ նոր զարդացում մը ստաջ բերին, մանաւանդ է. Ռէյի, Լանքէսթէրի, Ֆրանսիս-Պալֆուրի և Օսքար ու Թիզարտ-Հէրլիլդ եղբայրներուն: Այս ատենէն ի վեր, այս բազդատական վիստուառքներէն եղբակացուցի թէ սաղմային ստացին աստիճաննը էականասիւ միւնոյնը պէտք է բլայ ամէն կինդանակիրպներու կամ բազմարչիջ կինդանիններու մէջ. մատածեցի թէ այս երազութիւնը մեղ սիսի կինայ տալ հասարակաց ծագումին և կինդանիններէն խիստ հեռացած նախնիքններու շարքերուն վրայ ուրոշ տուիքներ: Միարջային հաւկիթը առաջ կը բերէ այնպիսի վիճակ մը որ նախակենդանիին (protozoaire) հետ, այսինքն նախակինդանիններէն զատ ամէն կինդանիններու հետ: Ամէն մարդ իր անձնական գու-

յութիւնը կը սկսի պարզ աչքով անտեսանելի գնտածն սերմնային բջիջէ մը. այս սերմին յատկանիչները միենոյնն են թէ մարդուն և թէ միւս ամբողջ կաթնաստուններուն մէջ(9):

Մեր ազգարանութեան ամենէն ազօտ մասը այն անցքն է որ կը գտնուի կասթրուլախն և նրբասիրախն (amphioxus) մէջ, որուն՝ —այս նշդրակաւոր-ձուկին, խիստ կարեւորութիւնը հասկցուած էր արդէն մեծ Յովհան-Միլլէրէն, որ առաջին անգամ բլարով մանրամասն նկարագրութիւն մը ըրած էր անոր վրայ, ասիկա՝ ողնայարաւորներու ցեղարանութեան համար անգնահատելի արժէք ունեցող փաստաթուղթ մը կը կազմէ, սակայն չենք կրնար զանոնք իրրե հասարակաց նախնիքը նկատել, այլ միայն իրենց մօտաւոր նախահայրէրէն մէկը և առանուածներու դասին իրրե վերջին ներկայացուցիչը: Եթէ նրբասիրանները (amphioxus) անհնատացած են, ինչպէս մեր նախնիքններու շարքին կարգ մը անդամները, զրիթէ անկարող պիսի լլայմինք այն ատեն ողնայարաւորներու բնաշըռումին ամենահին աստիճանին վրայ գաղափար մը կազմելու: Խնչպէս վերը յիշուեցաւ, նրբասիրանները ներքնօրէն կը միանան կորարեւաններու (cyclostome) թրթուրին հետ, որոնք ամենին կինդանինքը բլարով գանկ չունին (craniotes), ստացին ողնայարաւորներէն է որ սկսած է զանազանուիլ գանկը ուղեղէն: Կորարեւանները՝ որոնցմէ մէկն է նաև քարագեացը (lamproie) կամ petromyzonը որ խիստ ծանօթ է, ձուկերու նախասէլիւրեան նախնիքններին են: Վարէն, նրբասիրախն (amphioxus) և թազանթաւորին (ascididն) էականական համաձայնութիւնը կը նշանակէ թէ ողնայարաւորվ կինդանիններու շատ հին խումբ մը գոյութիւն ունեցեր է, այսինքն prochordonienները (նախալարաւոր), որոնցմէ սերած եծ պարեգօտակորները

(tuniciers) մէկ կողմէն, իսկ միւս կողմէն ողնայարաւորները : Այս prochordonienները կամ նախնական ողնայարաւոր կենդանիները, մեր ցեղաբանական սփաթեմին մէջ, իրենց կարգին կրնան հետեւյ եռանկիւնաւականայիններու (frontonien) որ որդայիններու մէկ ձիւլն է կամ որդն է բառին նեղ իմաստով, balanoglossusը՝ որ նոր զատուած է և նémertinienները իրապէս շատ մօտ են որդի այս տեսակին : Որոշ է թէ այս որդերու և նախնական կատմթբէաններուն մէջ եղած է անցքի ձեւերու ամբողջ շարք մը՝ քամոպիէնան (cambrien) և լորէնթիէնան (laurentien) ժամանակաշրջանի ընթացքին, և կը մտածենք թէ հին թաւալուիները (rotifère) և turbellariéները (խարազանաւորները այս շղթային մէկ մասը կը կազմէին : Բայց այս վայրկեանսա չենք կրնար նիւթին մասին այսպիսի վարկած (hypothèse) մը նետել, այսպիսի վարկած մը՝ որ նուռազ սոսուգանիշ ունի, որովհետեւ իրապէս մեր ազգաբանութեան մէջ ընդարձակ ընդհատումներ կան :

### ԲՆԴՀԱՆՈՒԹԻՒՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Բայց ողնայարաւորներու բնաշրջումին այս ամսմեկների զիտուն կրնանք հակադրել անդամագնութիւննէն, էակարանութիւնն (ontogénie) և նէշարանութիւնն ստացուած յատակ և իմաստալից բացատրութիւններ, այս ձիւզաւորումին, և մանաւանդ անոր ամնաւրածքը դասին՝ կաթնասուններու մէջ : Բոլոր նոր փնտաբառութիւնները հաստատած են այն առաջարկը որ Լամաքը, Տարլին և Հըրսի արդէն ճանցած էին իրեւ կիրաւրանսիստեան (transformisme) ամենակարեսոր եղբակացութիւնը : Պակենասաւորներու մէջն, մարդուն բարձրացութիւնը : Պակենասաւորներու մէջն, մարդան մարդանե քամթարինին կասիկները (cataarrhinien anthropomorphe) : Բոլ և Ֆրից Սարագէն, իրենց՝ Forschungen auf Ceylonի (1893) մէջ, մնա խնամքով կատարած բաղդասական և քննական ուսումնասիրութեամբը ցուցուցած են թէ Սէլանի նախնական բնակիչները՝ այժմեան Վէտասները՝ իրենց մարմինն կազմութեամբը՝ ուրիշ ո և է ցեղէ մը աւելի, կապիկներու շատ կը մօտենան : Մարդանմաններու մէջն, ծիմենցին է Կօրիլան է միայն որ մարդուն շատ կը նմանին, զէն և կօրիլան է միայն որ մարդուն շատ կը աւելի սորին է և նուազ ուրիշ կողմէն՝ կիսպօնը որ աւելի սաորին է և նուազ մասնաւորուած, բոլոր մարդակերպներու հասարակց եղող միօսէնեան շրջանի նախնիքներուն կը մօտենայ : Ասոնց այս ուղղակի ազգականութիւնը շատ աւելի որոշ Ասոնց այս ուղղակի ազգականութիւնը շատ աւելի որոշ է և աւելի դիւրին է հաստատել քան թէ միւս ո և է

կաթնասուններունը . այսպէս երկու կիսագունսներուն մէջն ալ այնպիսի կենդանիներ կը գտնուին որոնց ծագումը անծանօթ է և անյալու , օրինակ՝ փիզը , յուշկապարփիկը , կիտացեղերը , անստանինաւորները (խեցերէնները և թևիամողէնները) : Ոչ միայն ձեռքերուն և ոտքերուն հինգի բաժանումն մէջ , այլ նաև ուրիշ անդամազննական յատկանիններուն մէջ ալ մարդը՝ իր սկզբնական նախնիքներուն նշանները ժառանգականութեամբ պահած է շատ աւելի հաստատամօրէն քան ուրիշ ո և է մէկ կաթնասուն , օրինակ՝ սմբակաւորները , կիտացեղերը և շերօթեցները (ձևնաթեեր) :

Մարդուն կապկացին ծագումը մեր ճանաչողութեան համար մեծ կարևորութիւն ունի , որ և է անկեղծ և սկզբունքի տէր մտածող մը չի ժխտեր բնաւ : Փիլիսոփանիններուն մէջէն , որ և է մէկը այնքան ուղղակի լաւ աղդցութիւն չի անեցած մեր աշխարհի լնդհանուր յղացումի մասին քան անդիմացի մեծ մտածողը՝ Հերպէրթ-Սրէնար՝ ներկայ հազուագիւտ գիտուններէն մէկը , որ գիտէ միացնել բնական պատմութեան լնդարձակ ճանաչողութիւնը՝ ամենախոր փիլիսոփայական տեսութիւններու հետ : Սրէնարը բնապաշտ փիլիսոփաններու այն հին խումբն կը պատկանի որ Տարվինէն առաջ՝ բնաշխական և մօնիստական (moniste) վարդապետութեան մէջ գտած էր այն բանալին որ տիեզերին առեղծուածը յուծել կը թողարքէր , նաև այն բնաշխականներուն խումբն կը պատկանի , որոնք իրաւամբ մեծ կարևորութիւն կուտան յառաջտուական ժառանգականութեան , ստացուած յատկութիւններու անչափ վիճարանուած այս փոխանցումն : Ինչպէս ես , Սրէնար ալ սկիզբէն իմեր սաստկօրէն կուտած է վասմանի ծող թալամափ տեսութեան դէմ , որ բնաշխութեան այնքան կարեւը աղդակը կը ժխտէ և բացարքել կը ջանայ միայն «ընտրութեան

ամենակարողութիւն»ով : Անգիպայի մէջ , վասմանի տեսութիւնը մեծ յաջողութիւն ունեցած է , որ «Նոր-Տարվինականութիւն» անունով հակադրուած է մեր բնաշխական երեսյիններու յղացումն դէմ , զոր «Նոր Լամառքականութիւն»ով կը յատկանչէն : Այս անուանումը բոլորավին ճշգուած չէ . Զարդ-Տարվին համոզուած էր յառաջաստական ժառանգականութեան մեծ արժէքին վրայ , ինչպէս իր նախորդը ժան-Լամառք և Հերպէրթ-Սրէնար : Տառւնի մէջ՝ Տարվինի երեք անդամ ացելելու պատիւր ունեցած եմ , և ամէն անդամ այս հիմնական հարցին վրայ բոլորավին համաձայն կարծիքներ կը փոխանակէնք : Հերպէրթ-Սրէնարի համոզուամն համաձայն ամսամար մէմ , այսինքն թէ յառաջաստական ժառանգականութիւնը Մօնիկաթի տեսութեան անհրաժեշտ աղդակներէն և ամենակարեւը տարրերէն մէկն է . եթէ մէկը՝ վասմանի հետ միան , ասոր , խորդապահութեան կը դառնայ և այն ատեն լաւ պիտի լնէին երբ լնդունէին «փրաքանչիւր , տեսակի առանձին առեղծում» ի խորհուրդը : Սակայն մարդանութիւնը (anthropogénie) տակաւին բազմաթիւ փաստեր կուտայ այդ մասին :

Հիմա , եթէ մարդանութեան արդի վիճակը բոլորավին ընդհանուր տեսակէտէ մը քննինք և եթէ նայուածքով մը ամփոփենք բոլոր իր փորձուական ապացոյցները , շատ իրաւացիօրէն պիտի կրնանք ըսել պարօք թէ երրորդական շօջանի անհետացած քրիմատեներու (նախահայր կապիկ) մէկ շարքեն մարդուն սերումք ալօս ու տարտամ վարկած մը չէ ալիւս , այլ սերումք ալօս ու տարտամ վարկած մը : Բնականաբար այս իրողութիւնը ուղղակի փաստերով կարեկի չի ապացուցանել , և չնուր կրնար պարզել այն բազմաթիւ գիտիքական և քիմիական երեսյինները որոնք՝ աւելի քան հարիւր միին սակաւին բազմաթիւ յատկանորէն , առաջդիմականորէն , առաջդիմականորէն

դած են ամենապարզ տօնեցը և նախնական նախակենդանին (protozoa) մինչեւ կօրիվան և մարդը (10): Սակայն ասկիկա միենոյնն է նաև ամեն պատմական ձշմարտոթիւններու համար, կը հաւասառնք լիննէի և լարափի, Նևոնի և Լուսիրի, Մարդիկի (17-րդ դարու հապալացի բժիշկ և անդամաղմող) և Արիապատէիլ գոյութեանը, թէպէտե անոնց գոյութիւնը չէ կարելի ճշդուին հաստատել արդի բնական պատմութեան համաձայն, սակայն մնաք համոզուած ենք այս տաղանդներուն և ուրիշ շատերուն գոյութեանը, սրովհատե կը ձանջանք իրենց ձգած գործերը և կը տեսնենք այն ազդեցութիւնը որ գործած են քաղաքակրթութեան պատմութեան մէջ: Բայց այս անուղղակի տպացոյնները նուազ համոզիչ են քան անոնք որ մարդուն ովկացրաւոր նախնիքներուն պատմութիւնը հաստատերու կը ծառային:

Յուրայիեան շրջանի (jura-sique) շատ մը կաթնառուններուն մէկ սակորը միայն—ստորին կղակը մինչեւ միզի հասած է, և Հրափի խիստ զօրաւոր կերպով բացատրած է այս հետաքրքրացարժ երեսովին պատճառանիքը: Մենք սանենք կ'ընդունինք թէ այս կենդանիները վերին կղակ մը և ուրիշ սակորներ ալ ունեցած են, թէպէտ ուղղակիօրէն չենք կրնար զայն հաստատել: «Ecole exacte» կոչուած դպրոցը, որ տեսակիներու ըրտացնումը (évolution des espèces) շապացուցուած վարկած մը կը նկատէ՝ պարափ հաւասար իր սկզբունքին տերը մնալու համար, թէ ստորին կղակը այն միակ սակորն է որ այս օսար կենդանիները ունեցած են:

Վերջացներու համար՝ ներեցէք ինծի՝ ակնարկ մը նետել մօսաւորագոյն ապագայի մը վրայ: Ես՝ հաստատուրէն համոզուած եմ թէ ՀՀ դարու զիտութիւնը ոչ միայն պիտի ընդունի մնը կերպարանափախութեան (transformismus) վարդապետութիւնը իր ընդհանուր

դիմերուն մէջ, այլ նաև զայն պիտի նկատէ իրրեւ մեր ժամանակաշրջանի միագրին ամենախրեստ յաղթանակը: Իր պայծառ ճառագալթները սլափի փարասեն ու ցրտեն ազիտութեան ու աւելորդապաշտառութեան թանձր ամպերը որ մինչեւ հմատափանցելի մթութիւն մը կը տարածէին ինդղիններու ամենէն կարեսրներուն վրայ, ինչպէս մարդու ծագումին, անոր իրական ընութեան և իր այն տեղին մասին որ գրաւած է ընութեան մէջ: Բնական մարդանութեան (anthropogénie) քաղաքակրթութեան և զիտութեան միւս ճիւղերուն վրայ ունիցած անթուելի ազդեցութիւնները ամենանպաստուոր արդիւնքները առաջ սլափի բերեն: Այն մնէ գործը որ մեր դարուն մէջ կամառքէն սկսուած է և Տարվինով շարունակուած, մարդկային մտքին ամենահրաշալի յաղթանակիներէն մէկը սլափի մնայ միշտ: Մօնիստական (միապաշտական) փիլիսոփայութիւնը որ բնաշրջականութեան վրայ կը հիմնենք, բնական ճշմարտութիւններու ճանաչողութեան և միենոյն տեսն անոնց բարիի և գեղեցիկին տեսակէտէն գործնական օգտակարացումին զօրշաւոր կերպով սլափի նպաստէ, այս մօնիգմին փորձառական (empirique) հաստատուն հմար ցեղարանական (phylogénique) կենդանաբանութեամբ ստացուած է:

---

թեան մէջ, և անայլայլ ու օտար անոր օրէնքներու աղդեցութիւններէն, ինչպէս ասիկա կը հաստատուի հոգիի անմահութեան ալանդակ վարդապետութեամբ : Այս վարդապետութիւնը խիստ մեծ աղդեցութիւն բրած է մարդկային մտայնութեան վրայ . տակաւին հիմա մարդոց մեծ մասը զայն կը նկատին իրեւ կարեւոր խարիսխը իրենց բարոյական կեանքին : Բնական մարդածնութեան հետ երկուութեան ունեցած անհամաձայնութիւնը կը կազմէ այն որոշչէ պատճառը որ մարդոց կ'արգիլէ ընդունիլ առաջնորդն և միենոյն ատեն կը մերժէ ընդունիլ բնաշրջութեան գաղափարը : Անօդուած չըլար հոս ամփոփել այն գիտական փաստերը որոնք կը քանդեն այս վարդապետութիւնը և որ միանդամայն կը նպաստեն իրը խարիսխ բանաւոր հոգերանութեան մը՝ որ հիմնուած ըլլայ մարդածնութեան վրայ :

«Գործարանաւորութեան բնախօսական պաշտօնները՝ որ մինք հոգեկան գործունէութեան կամ պարզապէս հոգիի անուան տակ կը միացնենք, միենոյն մերենական (ֆիզիքական և քիմիական) երեսիներով կը յարհնուին թէ մարդուն և թէ միւս ողնայարաւորներուն մէջ : Այս հոգեկան պաշտօններուն համտապատասխանող գործարանները՝ ուղեղ և ողնածուծ, ջիգեր և շրջապատային դպացութիւններու գործարանները երկուքին մէջն ալ միենոյնն են : Մարդուն մէջ այս գործարանները զարգացած են՝ զանդազօրէն և յառաջատականորէն սկզբնական վիճակէն ի վեր, որուն մէջ գըտնուած են իր նախնիքները—ստորին ողնայարաւորները : Այսպէս, միենոյն է իրենց պաշտօնի, այսինքն հոգիի մասին ալ :

Մարդկային հոգիի բնական և մօնիստական այս յլացումը հակառակութեան մէջ է երկուորեան (dualiste) և դիցարանական գաղափարին հետ : Այս վերջինը՝ մարդու հոգին կը նկատէր իրը անհման առարկայ

I. Անդամազննական փասեր .— Մարդուն ներգանկը (encéphale) թէ իր արտաքին ձեխն և թէ իր ներքին կաղմութեան մէջ միենոյն լուղհանուր յատկանիշները ունի քրիմատիկու (նախանայր կապիլ) ներգանկին հետ : Այս կարգին մէջ բարդատական անդամազնութիւննը կը ցուցին ուղեղի զարգացումին ամբողջ աստիճանական շարքը : Մարդակերպները (մանաւանդ Շիմբանդէն) և մարդը ամենէն բարձր աստիճանը կը գրաւեն : Ասոնց աարբերութիւնը խիստ անհշան է բազզատելով այն տարրերութեան հետ որ կը գանուի մարդանման և սասորին կապիլիներուն մէջ : Մարդը՝ իր ուղեղին մէջ չունի որ և է գործարան մը զոր հաւասարապէս չունենայ զեղէն կը տարբերի քանակով, ոչ թէ որակով :

II. Էսկածնական փասեր .— Մարդկային սաղմոն ներգանկը և ողնածուծը կը զարգանան ձիչտ միենոյն կերպով ինչպէս միւս քրիմատիկուն մէջ, և մանաւա-

ւարարար մարդակերպներուն մէջ : Կեղբօնական ջղացին գործարանները ճիշտ միւս ողնացարաւորներուն պէս exodermeէն կը ծնին . ուկրածծացին խողովակին բնաւ լընումը , և մասնաւորաբար ուղեղացին հինգ փամիշտիկներուն յատկանչական ասբրերումը կը կատարուի մինչնայն սկզբունքներով՝ ինչպէս գանկաւորներուն մէջ (crânitas) իսկ :

Սույնեի ուղեղին մէջ գաճուռալ ուղեղային կիսագուռական և ետք ուղեղին մէջի ուղեղիկին ցցունութիւնները կախմասաւններու զասակարգին յատկանին են, և միեւնոյն կերպով կը գոնուին նաև մարդուն մէջ։ Ուղեղին խւաքանչիւր մասին առըբերումը (differentiation) և մանաւանդ convolutionներունը (շրջան, պատահձք) և գորշ կեղեւի ակօսը կը հնաեին միեւնայն օրէնքներուն թէ մարդուն և թէ մարդանմաններուն մէջ։

III. Բնախօսական փասէեր.— Մարդուն հոգեկան բնական գործունէութիւնը կապուած է իր ուղեղին նախական լինականուն կազմութեան հետ : Առանց ուղեղի՝ հոգեկան կեանք մը անխմանափի և անխմասա է : Հոգեկան զանազան սպաշտօններու զետեղումը փորձով և զնողութեամբ հաստատուած է, և բազդատական բնախօսութիւնը կը ցուցնէ թէ ասսնք միւնոյն համեմատութեան մէջ են մարդուն և միւս կաթնասուններուն՝ մասնաւանդ կապիկներուն ուղեղային գործարաններուն հետ : Փորձառական հոգեբանութիւնը մեզ կը սորիցնէ թէ մարդուն՝ ինչպէս նաև միւս կաթնասուններուն քովուղեղային զանազան սպաշտօնները գործի կը սկսին իրենց համապատասխան գործարաններուն զրգուումովը միայն, և կ'ոչնչանան այս վերջիններուն անհետացումովը : Ուղեղին անկախ և ինքնին գոյութիւն ունեցող հոգիի մը միաթիք հաւատքը՝ անցած զարերու աւելորդապաշտութիւններէն բեկոր մըն է : Տակաւին, ան մէծ զեր կը

խաղայ արդի կրօններու խորհուրդներուն և ոգիներուն երեակայութեան մէջ : Բայց սակայն, գիտական բնախօսութիւնը ամէն պարագայի մէջ յաջողեցաւ ցուցնել թէ այս հաւատավիքները հաստատուած են կամաւոր պատրանքներու վրայ : Առողջ քննադատութիւնը՝ երեակայութեան սահմաններուն մէջ մտցուց արդի ամբողջ պատմուածքները, որոնք կը շօշափեն «ողի» ները և «երեւոյթները», ինչպէս նաև սատանաններու և ուրուականներու առասպեկները որոնք մեզի փախանցուած են անցած դարերէն :

IV. Ախտաբանական փաստեր.— Սրդի psychiatr  
րիք մանրախոյդ զննութիւնները ցուցուցած են թէ հո-  
գիի ինքնակոչ «հիւանդութիւնները առաջ կուզան ուղի-  
վին որոշեալ մասերուն նիւթական փոփոխութիւններէն» :  
Ուղեղպային գործարանի մը ախտաբանական ոչնչացումը՝  
օրինակ, արիւնահոսութենէ կամ ակարութենէն՝ առաջ  
կը բերէ անպատճառ ոչնչացումը այս պաշտօններուն՝ ու-  
րոնց հետ կապուած է : Ուղեղպային յառաջասուական  
այլասերումը՝ այս գործարանին քրօնիկ հիւանդութեանց  
ընթացքին՝ մեզ թող կուտայ հաստատելու յառաջասու-  
ական ամեռողջական նուռագումը և վերջնական սպառու-  
մը իր պաշտօններուն :

Անդամակնութենէն, բաղդասական անդամագնութենէն, բնախօսութենէն տապցած այս փորձառական ապացոյցները ամէն անկոզմնակալ խորհողները այն եղակացաթեան կը բերեն թէ մարդկային հոգին ցեղաբանութիւնը անբաժանելիօրէն կապուած է գործարաններու ցեղաբանութեան հետ։ Մեր ողնայարաւոր նախնիքները կատարելագործած են, բաղմակիլուն տարիներունիթացքին, իրենց ուղեղային կազմութիւնը և յառաջա-

սահկամորէն հասցուցած են զայն այն վիճակին որ կը ներկայացնեն *primateները*, միենոն ժամանակ զուգահեռարար զարդանալով նաև իրենց ուղեղացին պաշտօնենքը: Յայսնի է թէ անձնական գիտակցութիւնը և մրտածումի յատկութիւնը, գեղարդուեստական զգացումը և բնական կամքը մարդուն մէջ հասած են գերազան առավաճանի կատարելագործման: Ճշմարիս է թէ այն հոգեկան տարրերութիւնները որ մեզ կը զատեն մեր կաթնասուն նախնիքներէն՝ քանակական են և ոչ թէ որակական, անոնց (հոգեկան տարրերութիւններուն) ապրական ազգակինները՝ ինչպէս մարդուն նոյնալէս նաև միւս կենդանիներուն մէջ, խոյլացին (ganglionnaire) բջիջներն են: Մարդարանութիւնը՝ ապավլ հոգեբանութեան մօնիստական հաստատուն խարիսխ մը, վերջնականապէս կ'անհետացնէ զարդանիքներու այն ամրողութիւնը որ կառուցուած է հոգիի անձնական անմահութեան հինցած վարդապետութեան վրայ: Բնութեան ազատ գիտակցութիւնը՝ կուգայ գրաւել գերբնական դիցարանութեան տիզը:

2. (Եջ 31). Ալիբայարաւորներու անմահութիւնը. — Մարդու անձնական անմահութեան ալյանդակ առասպեկտն սովորաբար կցուած մեծ արծէքը այն բանով կը բացարուի որ ինքնակոչ «զարդացած մարդ»ոց մեծ մասը ամրողութիւն կ'անդիտանան արդի գիտութեան տուիքները, որոնք կը մերժեն այս վարդապետութիւնը (dogme), և թէ միւս կողմէն անմահ անկարող են խորհի անկողմնակալօրէն հաւասարի այն հանդանակին վրայ որ վիրենք սովորած է իրենց մատաղ հասակէն: Եթէ մարդը իրապէս անմահ է, պէտք է որ անոր ամենամօտ եղող ողնայարաւորներն ալ, մանաւանդ կաթնասունները՝ անմահ ըլլան: Աւղեղացին կեղեխն յառաջատական զարդացումը՝ որ բաղդաստական անդամա-

դնառւթիւնը մեղ կը ցացնէ բարձրագոյն կենդանիներու այս գասակարգին մէջ՝ պարտի նաև ներկայացնել անմահութեան յառաջասական զարգացումին դիմերը. (Տեսնել այս նիւթին համար D. F. Straussի „L'Ancienne et la Nouvelle Foi“ և L. Büchnerի „L'homme selon la Science“):

3 (Եջ 31). Գոյացութեան (substance) պահպանումին տիեզերական օրէնքը. — Նիւթի պահպանումին (լավուազիէ) քիմիական հիմնական օրէնքը և ուժի պահպանումին (Բուգէրթ Մայէր, Հէմոցից) ֆիզիքական օրէնքը՝ միացուած են ինձմէ գոյացութեան պահպանումին օրէնքը անունին տակ (monisme). ասիկա կրնայ կոչուիլ նաև հաստատութեան օրէնք (loi de constance) կամ նիւթի և ուժի յաւիսնական հաստատութեան վարդապետութիւն (գոյացութեան հաստատութիւն):

4 (Եջ 32). Բնազանցութեան երեք կեդրոնական վարդապետութիւնները. — Երկուորեան և ասոսուածարանական ժամանակակից փիլիսոփայութիւնը սիսալ մը կը գործէ ձոռուաբար քարոզելով «գարձր գէսի Քանթ» և հաստատելով թէ Քէնիկլապէրկի մեծ խորհողին քըննական փիլիսոփայութիւնը՝ բնական գիտութիւններու հարուածներէն ապահով ձգած է Աստուծոյ, ազատ կամքի և հոգիի անմահութեան երեք վարդապետութիւնները: Մեր գալրոցի փիլիսոփաները կը մոռնան թէ Քանթ ծերացած ատեն իր «քննական» փիլիսոփայութիւնը շատ աւելի վարդապետական (dogmatique) և միւթիք դարձուցած է, և թէ իր քննականութեան ի յառաջազունէ խարիսխները իրապէս արդէն առքմանթիք էին: Հռն, ամէն աեղ երկուութիւն (dualisme) կաց, որովհետեւ «իրապաշտ և գաղափարապաշտ տարրերը հռն զետեղուած են առանց իրարու հետ միանալով ամբողջական ներ-

դաշնակութիւն մը կազմելու, և ասիկա՝ նոյնիսկ զուտ բանականութեան քննութեան մէջ :

Ինչ որ Քանթի պակած է, ասիկա մարդկային գործարանաւորութեան անդամագնութեան և ընախօսութեան ճանաչողութիւնն է : Ճիշտ է թէ իր ազգած ժամանակը մարդարանութեան այս փորձառական հիմերը խիստ սկզբնական էին տակաւումն : Խոկ՝ եթէ Քանթի կրնար օգտուիլ այն անկազմակալ լոյսերէն որ կենարանութիւնը տարածած է յիսուն տարիէ ի վեր, եթէ որոշ գաղափար մը ունենար ուղեղի հրաշալի կազմութեան, բջջին տեսութեան (théorie cellulaire), կերպարանափառութեան և կենարանութեան հիմնական օրէնքին մասին, այն ասուն իր քննական փիլիսոփայութեան դրութիւնը բազորովին տարրեր պիտի ըլլար : Վերջերը, մէծ փիլիսոփան՝ գործարանաւոր աշխարհի ծագման և կազմութեան ուսումնասիրութեան համար փորձած է օգտուիլ «Բնութեան մեքենականութեան այն մօնխստական սկզբունքին», առանց որուն չկաց ընական կարելի գիտութիւն :» Երբեմն, ան՝ գործարանաւոր աշխարհի զարգացման միութեան մասին արտայալուած է այնպիսի գաղափարներ որոնք ներդաշնակութեան մէջ կընան գտնուիլ ընտրութեան (sélection) կամ ծնունդի արդի տեսութեան հիմնական սկզբունքներուն հետ (տես F. Schulzeի Kant et Darwin. 1875) : Բայց իր կենդանաբանութեան մասին ունեցած տղասութիւնը Քանթին արդիեց առելի առաջ մղելու իր տեսութիւնները : Միայն մեր դարու ընթացքին է որ այս գիտութիւնը ստացաւ բազդատական անդամագնութեան, էականութեան և հնէաբանութեան զօրաւոր նեցուկները :

5. (էջ 34). Pithecanthropus cretus). — Pithecanthropus (կապկամարդ) սեռը 1866ին ևս հաստատած եմ Morphologie Généralի երկրորդ հաստ-

րին . մէջ : Զայն վարկածական միջնորդը կը նկատէի մարդանման կապիկին և խօսքով—օգտուած խսկական մարդուն միջի : Histoire de la Création naturelle իստորական տապագրութեան մէջ (1868) ներմուծած եմ այս վարկածական ձեւը մեր նախնիքներու շարքին մէջ՝ 21-րդ աստիճանը : Անոր մասին հետեւեալ յատկանշումը կուտայի . «Մարդ-կապիկները (pithecanthropus) կամ նախնական անխօս մարդիկը (alali) կը կազմին 20 և 22րդ աստիճանի այսինքն մարդանման կապիկին և խսկական մարդուն մէջտեղի անցքը, որ առաջ նկած է առաջնունքին, երկուանիի քաղուածքի վերջնական յարմարութիւնը, մէջն և առջևի անդամներուն՝ ձեռքի, ու ետեխներուն՝ մէջն և առջևի անդամներուն՝ թէպէտե այս մարդ-կապիկները իրենց արտաքին կազմով աւելի մօտ են խսկական մարդուն քան մարդանմաններուն, սակայն անոնց մէջ կը սրակի մարդը յատկանշով ճշմարիտ կատարութիւնը—յօդաւորուած լիզուն և վերացական գաղափարներ կազմելու կարելիութիւնը, որ մարդէն անդամաստանութեան արժանացաց, և «Ճշգրիտ մարդանմաստանութիւն» (anth. exacte) կոչողին ներկայացնելու մէջ վճռական հակառակութիւն մը ունեցան :

Երեսուն երկու տարի առաջ, առաջն անդամ այս վարկածը բանաձեւած էի, որ վեց տարի վերջը, իմ Anthropolologieի (1874) մէջ կ'ուզելի անոր աւելի հաստատ հմմ մը տալ, բայց հակառակ ասոնց՝ տիեզերական անվաստանութեան արժանացաց, և «Ճշգրիտ մարդանմաստանութիւն» պատողին ներկայացնելու մէջ վճռական հակառակութիւն մը ունեցան :

Անկէ ի վեր, երեսուն տարիներու ընթացքին, իրեւու երեսոյթը՝ ճշմարտութեան պայքարին մէջ նշանակելու մէջ գոխուցաւ : Ծագումի տեսութիւնը—ժամանակիուն գոխուցաւ : Ծագումի տեսութիւնը—ժամանակիուն գոխուցաւ :

ամբողջ գիտական կենսաբանութեան կարևոր խարիսխոր կը նկատուի : Անոր՝ մարդուն պատշաճեցումը—երբեմնի այնքան խծրծուած կապկային տեսութիւնը—հիմա չե կրնար մէկ կողմ նետուիլ անկողմնակալ մարդաբաններու կողմէն : Որովհետեւ Տիպուափ 1894ի յիշատակելի գիւտը մեզ պարզած է իմ վարդածօրէն կազմած այս մարդ-կապկիկն բրածոյ տօւափելի մնացորդները :

Բոլոր առարկայական և անկողմնակալ քննութիւնները կոչուած են րithecanthropus erectusի առլու մարդուն և կապկիկն մէջ գտնուող այնքան նշանակալից գիրքը : Ասիկա շատ լաւ կերպով ցուցուցած է Վ. Տամա Հնէաբանը, որ statistique ը բրած է այն զանազան կարծիքներուն որ յայտնուած են 1895ի Լիյոֆի կրնդանաբանական ժողովին մէջ :

Բնաշընական վարդապետութեան և անոր մարդու պատշաճեցումին հակառակորդները զրկուած են հիմա իրենց փաստերէն մէկէն, այլև չպիսի կրնան առարկել պակաս-օղակի (missing link) մասին, որովհետեւ այն միջնորդը որ կը պակաէր մարդուն և կապկիկն մէջ գտնուած է, և այս միջնորդ օղակն է րithecanthropus erectusի մնացորդ բրածոները : Մարդ կրնայ ըսկել այս տեսակատէն թէ Տիպուափ գիւտը մարդաբանութեան համար աւելի արժէք ունի քան ինչ որ ունի ոօնթէինեան ձառագայթները բնադիտութեան համար :

Դարձեալ, ես ցուցուցած էի երկուուն տարի առաջ թէ փնտուուած միջնորդները այսօր կ'ասպին տակաւէն մեր մէջ : Այժմեան մարդանմաններու (Կիսպօն և Օրանն՝ Ասիոյ մէջ, Շիմբանդէ և Կօրիլ՝ Ափրիկէի մէջ) դիրքը՝ primateներու խումբին մէջ՝ Ռոպէրթ-Հարթմանի բանաձեւն պէս կրնան սահմանուիլ .— «Այս մարդ-կապկիկները կամ արդի մարդանմանները այն միջնորդներն են որ

անցքը կը կազմին խորական կապկիկներուն (simia) և խորական մարդոց (homine) մէջ (\*) :»

6. (Եջ 36). Մարդկային կապկանման ցեղերը (գանձնները) .— Այժմեան մարդկային տեսակներուն մէջ՝ ըստ մեր մարդաբանական ճանաչողութեան՝ երկու տեսակ կայ որ իրարու խիստ կը մօտենան մարդկային ամբողջ սեռի հասարակաց նախնիքի ձևով և հետեւաբար իր անմիջական նախորդով—pithécauthropusով : Ասոնք՝ Մէլյանի վէտուաները և կեդր . Ափրիկէի Աքքամներն են : Մարդկային տասներկու ցեղերու ազգաբանական ծառին մէջ (Histoire de la Création) Վէտուաները զետեղած եմ ողորկ մազերով և Աքքամները՝ բրդոս մազերով ցեղերուն խարիսխոր : Մարդկային տեսակին այս երկու սկզբնական բուները միայն աւելի վարերը, այսինքն իրենց հասարակաց արմատին ունեալին վրայ իրարու հետ կը շփոթուին, որ թիրեւ կը համապատասխանէ յետ-նաժամանակային (pliocène) շրջանին :

Վէտուաները և Աքքամները կրնան նկատուիլ մարդու (homo) սեռին խակական տեսակները (bonoe species) ինչպէս նաև Միջերկրականցիները, Մօնկօները, Բարուաները են .: Զանազան խումբերու մէջ գոյութիւն ունեցող գլոպիքական տարբերութիւնները շատ աւելի մեծ են քան անոնք որ սովորտրար կինդանաբանները կ'օգտագործեն զատորոշելու համար կինդաններու մէկ սեռին տեսակները : Այսօր տակաւին, մարդաբաններու մեծ մասը կ'ընդունի մարդկային տեսակին միութեան հին վարդապետութիւնը և կը շարունակին դեռ այնչափ թուղթ մրտակ այս բոլորովին սակարեւոր հարցին շուրջ : Մինչև 1809, Մեծն Լամառքը իր Philosophie Zoolo-

(\*) R, Hartmann. „Les singes anthropopes et leur organisation comparée à celle de l'Homme“.

ցուցելն մէջ յայտարարած է թէ տեսակի գաղափարը բոլորովին անորոշ է և շփոթ, և թէ ան՝ բոլորովին արռաւհասական կերպում մը կը կազմէ դասակարգողներու կողմէ, ինչպէս սեռը, կարգը, դասը են. : Բայց երբոր 1859ին Տարվին կերպարանափոխութեան հաստատ խարիսխ մը տարով ցուցուց թէ ինչպէս գանազան տեսակներ առաջ կուգան միայն մէկ նախնական տեսակի գանազանակներէն (variété), տեսակներու կայունութեան վարդապետութիւնը վերջնականապէս յեղացրծուեցաւ :

Յիշաւի, մարդկայն և միենայն սեռին կապվիներու ու վերջապէս ընդհանուր primateներու գանազան տեսակներուն իրարու հետ բազդաստութիւնն է որ նոր ապացոյցներ պիտի մատակարարէ այս հայեցակէպին :

7. (Էջ 39). Մարդուն ծագումին դեմ ընդդիմութիւն. Վիրիսօվ. — Այն հանդիսաւոր ճառին մէջ որ Վիրիսօվ 40 տարի առաջ արտասանեց, ըստ թէ «Մարդը կրնայ աւելի ոչխարէն կամ փիզէն սերի քան թէ կապվիէն» : Եթէ այս յայտարարութիւնը լուրջ է եղած, կը նշանակէ թէ ինքը բոլորովին անտեղեակ է բազդ. անդամագնութեան, կենդանաբանութեոն, հնէաբանութեան և բազդ. էակածնութեան փաստերուն մասին. խել եթէ իբր ծաղը ըստած է, այն ատեն ասիկա իր հեղինակութեան արժէքը կը նուազեցնէ : Վիրիսօվ անսխալական պապ մը նկատուած է շատերու, մանաւանդ եկեղ. վարդապետներու և կղերական ուղաններու համար, որոնք թշնամի են ազատ-մտածումն և ուխտեալ պաշտպանը աւելորդապաշտութեան : Կէս դար առաջ Վիրիսօվի կարծիքները խիստ տարբեր էին, մանաւանդ աշխատութեան մը այն շարքերուն մէջ ուր ապացուցուց մարդկայն ուղանիզմն միտութիւնը, որ մեր արդի մօնիգմն կարեոր բնաբաններէն մէկն է : Յետոյ, կամաց կամաց փոխուեցաւ և եղաւ միսթիք երկուորեան մը

(Տես այս մասին իմ աշխատութիւնս՝ Վիրիսօվի հասուն պատասխան՝ Այժմու Պետութեան մէջ զիսուրեան սպասարկին) : Երբ այս աշխատութիւնս անզլ. թարգմ.ը հրատարակուեցաւ, Զ. Տարվին հետեւեալ համակը գրեց իր ձեռքովը :

### Սիրելի Հեքէլու.

Լինցնելու վրայ եմ ձեր «Գիտութեան մէջ աղաւութիւն» գործին անզլ. թարգմանութեան ընթերցումը, թոյլ տուէք ինձ որ ըսեմ ձեզի թէ որպան կը հիմնամ անոր վրայ : Խիստ հասաքը ըրաց կան փոք մըն է, և ես ամբողջովին համամիտ եմ կան փոք մըն է, և ես ամբողջովին համամիտ եմ կան գաղափարաներուն որ դուք հոն կը յայտայն ամէն գաղափարաներուն որ դուք հոն կը յունէք : Վիրիսօվի բնթացքը ամօթալի է, և կը յուսամ թէ օր մը զայն պիտի զգայ : Հըքպիի յառաջաբանն ալ հաճոյալի էր :

(Տառեն, Պէտենտամ, Քենք, 29 ապրիլ 1879)

Ծնորհաւորութիւններով  
Ձերդ Անկարօւուն  
20.01.2-ՏԱՐՎ.ԻՆ

8. (Էջ 47). Կարճասուններու դասին ցեղալին Յեղալին միուրինը. — Յեղալանական փաստութիւնը երեք միուրինը համաձայն են թէ բոլոր կաթնաստունները մնած կարգերը համաձայն են թէ բոլոր կաթնաստունները մնած կարգերը համարակաց չին ձեէ մը. այս այնքան կար սերին համարակաց չին ձեէ մը. այս այնքան կար սերութիւնը այժմ բացարձակ ձշմարտութեան ըստկանիշը ունի : Իր վիլլասովայական տարողութիւնը յասկանիշը է, որովհետեւ կը բաւէ անոր միայն ցուցնել՝ անշափելի է, որովհետեւ կը բաւէ անոր միայն ցուցնել՝ անշափելի է, որովհետեւ մարդակեղը տեսակետին, որ օրթօռնայինութիւնը մարդակեղը տեսակետին, որ մեր արդի մօնիգմն կարեոր բնաբաններէն մէր մէջ զօրացուցած է մեր աօքս դաստիարակութիւնը մեր մէր միայն սպասարարաններէն մէկն է : Յետոյ, կամաց

9. (Եջ 53). Մարդուն ձուալին բջիջը .— Մարդ շատ չկրնար պնդել ձուալին բջիջն և անոր մարդուն մէջ զարգացման ցեղաբանական նշանակութեան վրայ : Որովհետեւ այս ամէն հրաշալի երևոյիները որոնցուլ protoplasmaի (նախանիւթ) այս պարզ գնդիկը կը փոխուի ծիփ (germe), յետոյ չափահաս անհասի, բոլոր այս փոփոխութիւնները ձառօրէն միենանին են ինչպէս մարդուն նոյնպէս միւս բոլոր կաթնասուններուն մէջ : Անոր մարդաբանութիւնները բացարձակապէս կը համաձայնին այն ամէնուն հետ որ տեղի կ'ունենան մարդանման կապիկներուն—մարդուն այս մօտ ազգականին—մէջ : Ինչպէս բոլոր միւս ողնայարաւորներու մէջ, նոյնպէս նաև մարդ կրնայ ամենամեծ ձառութեամբ որոշել մարդուն մէջ այս որոշ վայրկեանը ուրիշ կը սկսի անհասական գոյութիւնը, որ բեղմաւորութիւրն է : Զուգաւորումէ յետոյ, սեռային երկու բջիջները—կոր ձուն որ մայրական գործարանաւորութենին կուդայ և թեղակերպ սերմը որ հօրմէն կուդայ—իրար կը հանդիպին, և իրենց ձուլումով կ'արտադրեն բջիջային նոր տարր մը, բեղմաւորուած ձուն (cystula) : Այս վայրկեանը երբ անտնց երկու կորիդները միանան՝ կազմելու համար բջջային նոր կորիդ մը՝ կը նշանակէ խակական սկզբնաւորութիւնը նոր անհասական գոյութեանը : Այս միակ իրոշութիւնը կը բաւէ տապալելու համար անհասական անմահութեան վարդապետութիւնը :

10. (Եջ 10 և 58). Երկրաբանական շրջաններու տեսողութիւնը .— Բնաշրջումը, մանաւանդ մարդուն բարեցումը հասկալու համար խիստ կարևոր է՝ մեր մարդակին վրայ գործարանաւոր կենաքի յառաջասական զարգացմամբ լնթացքին անցած հսկայ ժամանակաշրջանին ձգրիտ ներկայացումը : Այս պատճառներուն համար՝ որոնք ես իմ Histoire de la Création գրքին 16րդ

դիմու ու մէջ առած եմ, անկարելի է—նոյն խոկ մօտաւորապէս—գնահատել միլիոննաւոր տարիներու թիւը :

Եթէ մեզ արդիլուած է սահմանակին որու ընթացքին աւզի ունեցած է բնաշրջումը, անոր փոփարէն մենք կարելիութիւնը ունինք գնահատելու համար այս զանազան շրջաններուն յարարերական տևողութիւնը : Այս հաշվին փորձառական խարիսխը մեզի մասակարարուած է մրրային (sedimentaire) խաւերու փոփոխական հաստատութեամբը, որնք ջուրի միջօցով գետեղուած են իրարու վրայ ժամանակի այս անջրափեխ ընթացքին : Այս բաղդասութիւններուն, ինչպէս նաև ուրիշ հաշվուներու վրայ հիմնուելով իրերեւ նուազագոյն տեսողութիւն հարիւր միլիոն տարի կը հաշուըւի՝ հետեւեալ կերպով բաժնուելով երկրի պատճառութեան գլխաւոր շրջաններուն մէջ օւկանական կեանքի երեւումէն ի վեր :

I. Նախակենդանային (արհօզօւպե) կամ նախական ժամանակաւորացան (զործարաւոր կեանիի սկզբանուորութենին մինչեւ Քամպրին շշանիր . . . . 52 միլիոն

II. Հենակենդանային (paléozooիպե)

կամ առաջին ժամանակաւորացան (Մեջիւրիկիի սկզբնաւորութենին սինչեւ Փերմիկմի վերը) 34 —

III. Միջակենդանային (mésosoiպե)

կամ Երկրորդական ժամանակաւորացան (Թրիակի սկզբը և կանայիկի վերը) . . . . . 44 —

IV. Ընօզուուպե կամ Երրորդական

ժամանակաւորացան (Արշալուսային շշանի սկիզբին մինչեւ յետնամանակալային շրջան) . . . . . 53 —

V. Մարդակերպական կամ չորրորդական

ժամանակաւորացան (Մարդկային յօդաւորուած լեզուին երեւումէն մինչեւ մեր օրերը) 0.1 —

Այս վերջն ժամանակաշրջանի մասին—մեզի հա-

մար էն կարեսը—պէտք է նկատել թէ իր տեսզութիւնը  
տեղի տուած է արդի նախապատճական ուսումնափ-  
րութիւններու վրայ հիմնուած խիստ զանազան գնահա-  
տումներու։ Եթէ քանի մը մարդաբաններ կ'ընդունին  
թէ մարդը գոյութիւն ունեցած է զրեթէ մէկ միջնու-  
տարիէ ի վեր, մինչ մեծ մասը մեր տեսակին տարիքը  
կը գնահատեն կէս կամ աւելի նուազ միջնուն տարիի։  
Բայց սակայն, մարդ զրեթէ ընդհանրապէս կ'ընդունին  
թէ առնուազն հարիւր հազար տարի անցած է մարդուն  
երկրին վրայ երևալին ի վեր։ Այս տեսզութիւնը խիստ  
երկար է այնպէս որ այս դարսն կէսին տակաւին  
այնպէս չը խորհուէր, անոր համար մանաւանդ որ բո-  
լորովին թերի ուսուցում մը կը առաջորէ դժբաղդաբար  
դպրոցներու երիտասարդութեան ուղեղը։

Ծնորժաւորիկի պիտի ըլլար գիտութեան յառաջդիւմութեան համար եթէ երկրին և իր գործարանաւոր բնակչութեան հսկայ տարիքին մօաւառ դադախարը շատ կանուխէն արտէքը մանուկներուն։ Այս կերպով, անոնք տեսղութեան անհունութեան վրայ գաղափար մը պիտի կազմէին, այսպէս որ աստղագարդ երկինքի հայցաղութիւնը իրենց պիտի տար միջոցի անսահմանութեան առաջին ծանօթութիւնը։

Պատամական երկլաբանութեան—այս խիստ հետաքրքրացարժ և մատղարգապայուտմի ընդունակ գիտութեան—տարրերը կը կազմեն այնքան անդնահատելի միջոց մը դաստիարակութեան համար որ պէտք չէր որ լքուեր ու է դպրոցի մէջ և որ պէտք էր իր բնական ակղջանէր աշխարհագրութեան գովզ։ Այս առեն աղաք շատ կանուխէն պիտի հեռու մնային աշխարհակենդրոն սիստ գաղափարէն և մարդասպաշտական մեծութեան լիմառութեանէն, որ առընթեր ըլլալով իրեն՝ աղբիւրն է ամէն չարիքներուն։ Այս վերջինը կը միանայ կին մարդա-

կեղրոն վարդապետութեան հետ , որ կապիկներէն սերծած մարդկացն գործարանաւորութիւնը տիեզերքի կեղրոնց կը համարէն : Այս երկու վարդապետութիւնները իրար կը միանան մարդակերպ արարիչի մը հաւատքին մէջ և կը միանան մարդակերպ արարիչի մը հաւատքին կ'առաջնորդէն համաստուածութեան , որ այսօր տակաւին կը ափէ : Այն ատեն Աստուծոյ գաղափարը կը ստանաց «Կազային ողնայարաւորի» մը paradoxale վարկածի մը ձեւը Ընդհակառակը , իբ իրական ճնունդի ծանօթութիւնը պիտի գուացնէ խորհուղին պատճառականութեան պահանջը և իրեն համար պիտի ըլլայ գորաւոր խթան մը պահանջը և իրեն համար պիտի ըլլայ գորաւոր խթան մը զինքը կը մղէ աւելի ևս յառաջդիմելու ձշմարիտին , Բարիին և Գեղեցիկին ձամբուն մէջ :



## ՆԻՒԹԵՐՈՒՆ ՑԱՆԿԸ

	12
Յառաջաբան — Sr. Լալուա . . . . .	4
Մուսե — Էրնեստ-Հենրի . . . . .	10

## ՄԱՐԴՈՒՆ ԾԱԳԱԽԾԲ

Պատմական . . . . .	13
Բաղդ. անդամազննուրեան արդիւնքները . .	18
Բաղդ. բնախօսուրին եւ լեզու . . . . .	25
Բաղդ. հոգեբանուրինը եւ հոգիի հարցը .	26
Հնեաբանական տուիքներ . . . . .	32
Primateներու առանձնութը . . . . .	41
Ողնայարաւորներու շարքը երկրաբանական զանազան շրջաններու մէջ . . . . .	43
Ողնայարաւորներու նախնիքները եւ Սաղմանաբանուրեան տուիքները . . . . .	51
Ընդհ. եզրակացուրին . . . . .	55

## ԳԻՏԱԿԱՆ ԳԻՏՈՂԱԽԹԻՒՆԵՐ

1. Մարդկային հոգիին ցեղաբանուրիւնը . .	60
I. Անդամազնական փասէր . . . . .	61
II. Էսակածնական . . . . .	61
III. Բնախօսական . . . . .	62
IX. Ախտաբանական . . . . .	63
2. Ողնայարաւորներու անմահուրիւնը . .	64

3. Գոյացուրեան պահպանումի տիեզե- րական օրենքը . . . . .	65
4. Բնագանցուրեան երեխ կեդր. վարդա- պետուրիւնները . . . . .	65
5. Pithecanthropus crectus . . . . .	66
6. Մարդկային կապկանան ցեղերը (զանամները) . . . . .	69
7. Մարդու ծագումի տեսուրեան դեմ ընդդիմուրիւն (Վիրիավ) . . . . .	70
8. Կարնասուններու դասին ցեղաբանա- կան միուրիւնը . . . . .	71
9. Մարդուն ձուալին բջիջը . . . . .	72
10. Երկրաբանական շրջաններու տեւողու- թիւնը . . . . .	72

## ԳԼԽԱՒՈՐ ՎՐԻՊԱԿՆԵՐ

Էջ	Տարբ.	Սառն.	Ուղղ.
21	1 . ու կարդ		կարդ
21	3 catarrhinienները		catarrhinienներու
21	վարէն 4 Սէլէնքայսի		Սէլէնքայսի
23	վերէն 7 կապկինները .		կապկինները ,
31	» 1 : (2)		(2) :
33	վարէն 10 երանոսկրէ		երանոսկրէ
34	վերէն 6 (կապկանորը)		(կապկանարդ)
34	» 14 pithecauthropus		pithecanthropus
		և հնանապէս յաջորդող էջերուն մէջ ալ :	
38	վարէն 14 Նկանսէրթալի		Նէանսէրթալի ,
38	» 3 բծումի		բուծումի
43	» 8 կորճայինն		—կանձայինն
50	վերէն 9 (bipneuste)		(dipneuste)
52	վարէն 12 թիջարտ-Հէրովիչ		թիջարտ-Հէրովիչ
52	վարէն 2 հետ , այսինքն նա- խակենդանիներէն զատ		մէջ վերջնական մը- սամիլ իր բաժա-
			սամիլ կինդանինե- րուն հետ :
56	վերէն 13 ունի , որ և է		ունի , որ , որ և է
62	վարէն 4 Ուղեղին		Ուղեղէն
63	» 8 անդամազնութենէն սաղմնաբանու- թենէն		սաղմնաբանու- թենէն
63	» 7 բնախօսութենէն		բնախօսութենէն և
			ախտաբանութենէն

Հայաստանի Ազգային գրադարան



NL0420487

13069

809



ԳԻՆ 3 ՂԲՇ.